

Արուեստի վերջաւորութի՞ւնն թէ
վերջաւորութեան արուեստ


2.

«ՍՏԱՆԴԱՐՏ»Ի ԿՈՐՈՒՍՏԸ

STANDARD

ժՈՒՐՆԱԼ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՅԵՎ ԱՐՎԵՍՏԻՍՈՍՈՎԱԿԱՆ 1924

100 6209



ՀԱՐԱՎՈՐ Ե ԱՐԳՅՈՔ ԱՔՈՒՆԵՐ ՎԱՌՈՐԻ ՈՒ ԱՐՃԻՃԻ ՀԵՑ ՄԻԱՄԻՆ, ՎԱՍ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԻՆԻՎԱՆՆԵՐ ՏՊԱԳՐԱԿԱՆ ՄԱՍՈՒԿԻ ՈՒ ՄԵՔԵՆԱՅԻ ՎՈՐԷՐԻ: ՅԵՎ ՄԻՔԵ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՈՒԿԻ ԼՈՒՐԵՐԻ ՀԱՆԳԵՍ ԳԱՆՈՎ ԱՆՈՒՄՓԵՆՈՐԵՆ ՉԵՆ ԿՈՉԼԶԱՆՈՒՄ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՅԵՐԳԵՐԸ ՈՒ ՄՈՒՎԱՆԵՐԸ՝ ԻՍԿ ԴՐԱՆՈՎ ԵՎ ԵՄԻՔԱԿԱՆ ՊՈՅԵԶԻԱՅԻ ԱՆՀՐԱԾԵՑ ՆԱԽԱՎՅԱՆՆԵՐԸ:

ԿԱՐԼ ՄԱՐՔՍ

№ 1

Մարկ Նշանեան

ԶԱՐԵՆՑ ԵՒ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ

STANDARDԻ ՇՈՒՐՋ

2003ի աշնան լոյս տեսաւ *Yeghishe Charents, Poet of the Revolution* հատորը, որ կը պարունակէր 1997ին Գոլումպիա համալսարանը կայացած Զարենցեան գիտածողովին զեկոյցները, առաւել ալլ առիթներով գրուած կարգ մը յօդուածներ: Այդ հատորին յառաջարանը, զոր գրած էի հաւանաբար՝ ի մտի ունենալով անգլիալեզու հասարակութիւն մը, կը շօշափէր գանազան կէտեր. ա) բանաստեղծութեան եւ յեղափոխութեան հակասական եւ յարակարծական յարաբերութիւնները, Ի. դարուն յատուկ ամբողջատիրական վարչակարգերու հովանիին տակ, բ) Զարենցի եւ Մայակովսկիի յետ մահու արձանացումը որպէս յեղափոխութեան բանաստեղծներ, գ) Զարենցիին կապերը ռուսական սպագայապաշտութեան հետ, դ) հայ սպագայապաշտութեան լման դաստապարտութիւնը եւ չէզոքացումը Սովետական շրջանին, ե) 1924ի Standard անունով վաղամեռ հանդէսին նշանակութիւնը եւ Զարենցի շրջադարձին պատմական տուեալները: Ներկայ գրութիւնը այդ յառաջարանին ֆակի մը կարեւոր պահերուն հայերէն թարգմանութիւնը կը հրամցնէ, որոշ չափով վերաշխատուած, բայց առանց նոր տուեալի կամ նոր զարգացումի (բացի վերջաւորութեան՝ Կարլ Մարքսին նըւիրուած բաժինէն): Սոյն տարբերակին մէջ, մտահոգութեան կեդրոնը կը դառնայ *Ստանդարտը*: 2003ի հատորին երեւի կողմին վրայ քով քովի տպեցինք երկու պատկերներ: Մէկը Մայակովսկիի *ԼԵՅ* հանդէսի 1923ի համարներէն մէկուն կողմի էջը կը ներկայացներ: Միւսը՝

1924ի *Ստանդարտի* կողքի էջը: Առաջինը առած էինք կոնստրուկտիվիստ արուեստին նուիրուած շէնդ հատորէ մը (Նոր Եորկ կայացած ցուցահանդէսի մը առիթով տպուած): Ռուսական կոնստրուկտիվիզմը կը պտտի միջազգային մէկ մայրաքաղաքէն միւսը: Հայկականը կը մնայ պահուրտած դարաններուն ետին: *Ստանդարտի* այդ էջը երբեք չէր երեւցած ատկէ առաջ հրատարակու: Առաջին անգամն էր, որ ան դուրս կ'ելլէր իր թանգարանային վիճակէն ու ցոյց կը տրուէր հասարակութեան: Ճիշդ է, որ *Ստանդարտի* պարունակութեան մեծ մասը արդէն իսկ ընթերցողներուն սեփականութիւնն էր, քանի որ Չարեանցի անունով ստորագրուած գրութիւնները լոյս տեսած էին գրողին *Երկերի Ժողովածուի* ճրդ հատորին մէջ, 1968ին: Լոյս տեսած էին ֆնական հրատարակութեամբ, բոլոր անհրաժեշտ ծանօթագրութիւններով, որոնց շնորհիւ ընթերցողը կրնար փորձել հասկնալ, թէ ի՞նչ շրջածիրի մէջ Չարեանցը արտադրած էր այդ հանդէսը: Այո: Ամբողջ հարցը սակայն այն էր, որ հանդէսը ինքը՝ լոյս չէր տեսած 1924ին: Ունէինք ֆնական հրատարակութիւնը անգոյ երեւոյթի մը: *Ստանդարտը* ելած էր տպարանէն ու նոյն պահուն իսկ, Ալեքսանդր Միասնիկեանի վերին հրամանով (կամ խորհուրդով), դատապարտուած էր խեղդամահ ըլլալու: Թերթին նախաձեռնողներն ու խմբագիրները՝ Չարեանց, Մազմանեան եւ Հալապեան այրած էին հանդէսին բոլոր օրինակները ու պահած միայն մէկական նմոյշ: Պատմութիւնը կ'ըսէ, որ նմոյշ մը եւս մնացած էր Կարինեանին մօտ եւ հաւանաբար այդ մէկն է, որ կը գտնուի այսօր Երեւանի Գրականութեան եւ Արուեստի թանգարանը:

Ստանդարտի պատմութիւնը հետեւաբար՝ պետական խափանումի պատմութիւն մըն է: Խափանումի պատմութիւն մը, որ որոշած է Չարեանցի գրական կենսագրութիւնը եւ որոշողբար միեւնոյն առիթով՝ Սովետական Հայաստանի գրականութեան լման պատմութիւնը յաջորդ 70 տարիներուն: Ի՞նչ էր խափանուածը այդտեղ: Ի՞նչ բան այդքան անընդունելի էր Միասնիկեանի աչքին 1924ին: Լեֆական ճգնումները: Չախութիւնը: Ապագայապաշտութիւնը: Կոնստրուկտիվիստ արուեստի գովասանքը (որ նոյն թուականներուն՝ Լեֆեան խաչակրութեան հիմքերէն մէկն էր): Յստակ չէ: Խորհրդաւոր բան մը կայ Միասնիկեանի արգիլումին մէջ: 70 տարի շարունակ՝ ֆնադատները եւ գրականագէտները (բոլորը, առանց բացառութեան, վարչակարգին պաշտօնեաները) արդարացուցած են այդ արգիլումը «գեղագիտական» փաստարկներով: Ո՞ւր է սահմանը գեղագիտականին եւ ֆադաֆականին միջեւ, չեմ գիտեր: Բայց չեմ ուզեր ըսել, որ կուսակցական

Զարեհնց եւ յեղափոխութիւնը

հրամանով կը շարժէին այդ ֆննադատները: Ուրիշ ֆննադատներ, ու երբեմն անոնց մէջ՝ Զարեհնցի լաւագոյն ընթերցողները, նոյն փաստարկները կը կրկնէին, առանց կուսակցական հրամանի: Ուրե՞մն: Ուրեմն 70 տարիէ ի վեր՝ վտանգի սեմին կանգնած ենք: «Վտանգ» բառը կը գործածուի բոլորին կողմէ, բոլոր անոնց՝ որոնք մօտեցած են այս հարցին ու պէտքը զգացած են, մէկը միւսէն ետք, կատարեալ կարգապահութեամբ մը որ միայն կուսակցական կարգապահութիւն մը չէր, վտանգը հեռացնելու: Ի՞նչն էր վտանգուածը: Գաղափարախօսութիւն մը: Ի հարկէ՝ կոնստրուկտիւիստ արուեստը չէր համապատասխաներ հրահանգուած արուեստին: Բայց այդ շրջանին, հրահանգուածը նոր երեսն կու գար ու կը կազմուէր իշխանութիւններու եւ իշխանաւորներու ուղեղներուն մէջ: Եւ ամէն պարագայի՝ Մայակովսկիին աստղն ալ ատկէ ետք պիտի սկսէր տժգունիլ: Իսկ եթէ ֆաղափական գաղափարախօսութիւնը չէր, այն ատեն՝ արդեօք արուեստն էր վտանգուածը: Երբ կարդաք ամենալուրջ գրականագէտները, այո, այդ տպաւորութիւնն ունիք որ վտանգուածը (իրենց աչքին վտանգուածը, կ'ուզեմ ըսել) արուեստն էր: Բայց այն ատեն՝ ինչո՞ւ ֆաղափական գործիչներ, վարչակարգի ներկայացուցիչներ, կուսակցական պարագլուխներ, սերունդէ սերունդ, կրկնած եւ ուժեղացուցած են սկզբնական արգիլումը: Ի՞նչ արուեստ է ասիկա, որուն պահպանումը այդքան կարեւորութիւն կը ստանայ ֆաղափական իշխանութիւններուն աչքին: Կամ ի՞նչ վարչակարգ է ասիկա, որ այդքան կարեւորութիւն կու տայ արուեստին: Պէտք է կարենալ մտածել ո՛չ միայն ֆաղափականութիւնը արուեստով, ո՛չ միայն արուեստի՛ ֆաղափականութիւնը, այլ՝ գեղարուեստակա՛ն ֆաղափականութիւն մը: *Քաղաքականութիւնը իրրեւ գեղարուեստական:*

Գիտեմ, յարակարծիք մը կը թուի ըլլալ, անգամ մը եւս: Ինչպէ՞ս կրնայ ֆաղափականութիւն մը գեղարուեստական ու գեղագիտական ըլլալ իր էութեամբ: Ահաւասիկ գաղափար մը, որ կը կարօտի բացատրութեան: Բայց այդ բացատրութեան չսպասեցին ո՛չ կուսակցական ղեկավարները եւ գաղափարախօսութեան պաշտօնեաները, ո՛չ ալ վերջին հաշուով՝ ասպագայապաշտ ու կոնստրուկտիւիստ արուեստագէտները: Ուրեմն ի՞նչ է այս վտանգուած արուեստը, որ այդքան պէտք ունի եղեր պաշտպանութեան: Ի՞նչ է անոր պաշտօնը, ֆաղափական-գեղարուեստական: Այս հարցումներն էին, կ'ենթադրեմ, որոնք արդէն իսկ կը ղեկավարէին յառաջաբանիս ընդհանուր խնդրականութիւնը:

Ստանդարտի կողմը էջին ձախ կողմը՝ կը հրամցնէ Լեւինի մէկ լուսանկարը, կայնած գործարանային մեքենայի մը վերեւը, եւ էջին աջ կողմը՝ Կարլ Մարքսէն մեծատառ գիրերով տպուած մէջբերում մը: Մէջբերումը հետեւեալն է.

Հնարաւոր է արդեօք Աքիլլէսը վառօղի ու արծիճի հետ միասին, կամ ընդհանրապէս «Իլիական»ը տպագրական մամուլի ու մեքենայի կողքին: Եւ միթէ՞ պարբերական մամուլի լուրերի հանդէս գալով անխուսափելիօրէն չե՞ն ոչնչանում աւանդութիւնները, երգերը ու մուսաները՝ իսկ զբանով էլ - էպիքական պոէզիայի անհրաժեշտ նախատուեալները՝:

Ուրեմն՝ արուեստը վերջացած է: Պիտի առարկուի՝ ո՛չ թէ արուեստը վերջացած է, այլ միայն՝ էպիքական բանաստեղծութիւնը: Թերեւս: Բայց Ստանդարտի կողքին որպէս բնաբան այս սողերը չեն կրնար վերաբերիլ միայն էպիքականին: Եթէ այդպէս ըլլար՝ ինչի՞ պիտի ծառայէին: Ինչո՞վ պիտի ըլլային հանգանակային խօսք: Չարեանցի ուզածը հոս՝ շատ ընդհանուր հաստատում մըն է: Իսկ թերեւս հի՛ն արուեստը միայն վերջացած է, յունականը, դասականը, «մեծ արուեստ»ը պիտի ըսէին Հէկըլ եւ իրմէ ետք՝ Նիցշէ, եւ այսօր՝ ուրիշ արուեստ մը հնարաւոր է, արդիական արուեստ մը, տարբեր յատկանիշներով, բայց այսուհանդերձ՝ արուեստ: Այդպէ՞ս կը հասկցուին արդեօք այդ սողերը Չարեանցին կողմէ: Կը տարակուսիմ: Ինչ որ չի նշանակեր, թէ Չարեանցը յատկօրէն գիտէր իր ըրածը այդտեղ: Բայց երկու տարի առաջուան Դեկլարացիան մէջտեղն է: Ֆիլիսոփատական հանգանակին կրկնութիւնն է 1924ին կատարուածը: Ճիշդ է, որ Ստանդարտին առաջին էջին՝ Չարեանց կ'ըսէ նաեւ, որ Ստանդարտը դէմ է «էապէս աշագոյն անարիստ-ֆուտուրիզմին»: Բայց Չարեանցի կողմէ ժամանակակից ֆուտուրիզմի այդ դատապարտութիւնը կրնար նշանակել միայն ֆուտուրիզմէն աւելի ֆուտուրիստ ըլլալու կամեցողութիւնը: Հրապարակին վրայ գտնուող ֆուտուրիզմը բաւական արմատական չէր, սուրբ կը վնարէր ի վերջոյ՝ արուեստին (կամ իր սուրբը կը զլանար կոնուլսիզմին): Մարքսին վրայ հիմնուելով՝ Չարեանց պիտի հռչակէր աւելի՛ արմատական ֆուտուրիզմի մը անհրաժեշտութիւնը, ուր արձանագրուած ըլլար արուեստի վերջաւորութիւնը, աւանդութիւններէն ներշնչուող, ժողովրդական երգերէն օգտուող, մուսաները վերակոչող, եւ ուրեմն ամէն պարագայի՝ ազգային

¹ Չարեանցին եւ իր ընկերներուն կողմէ վերարտադրուած մէջբերումը կու տանք հոս առանց փոփոխութեան, բացի անշուշտ ուղղագրականէն:

Զարեհ եւ յեղափոխութիւնը

հիմքերով ուռնացած մեծ արուեստի մը հնարաւորութիւնը այսօր, Ի. դարուն (կամ եթէ Մարսն է խօսողը՝ ԺԹ.ին), երբ աշխարհային ոգին կ'որոշադրուի արճիեով եւ մամուլով (եւ պլակատով, պիտի ըսէին Զարեհի արուեստագէտ ընկերները), երբ մարդկային գիտակցութեան սահմանները պէտք է նուաճուին:

Այս բոլորը կ'ըսեմ յառաջագունէ, առանց նախազգուշացումի եւ առանց յաւելեալ հիմնաւորումի: Ներկայ փորձին դէպի վերջաւորութիւնը՝ պիտի կարդանք վերստին Զարեհին մէջըբերած հանրածանօթ տողերը, այս անգամ՝ իրենց Մարսեան համաձիրին մէջ: Եւ այս ամբողջին մասին պիտի կազմենք կարծեմ՝ շատ տարբեր պատկեր մը: Եւ հիմա նախ եւ առաջ՝ «Առասպել եւ արձանացում» գրութենէն քանի մը հատուածներ:

1

1978ին, Եղիշէ Զարեհի ծննդեան ութսունամեակին առիթով, թէեւ քանի մը ամիս ուշացումով, Սովետական Միութիւնը մեծ աղմուկով ու շուքով տօնեց բանաստեղծին յոբելեանը: Երկու կարեւոր ելոյթներ տեղի ունեցան, մէկը՝ Երեւանի մէջ Փետր. Ցին, միւսը՝ Մոսկուա, Փետր. 20ին: Երեւանի միջոցառումէն քանի մը օր առաջ, Մոսկուայի մէջ կայացած համամիութենական գիտաժողով մը քով քովի բերած էր գրողներ ու քննադատներ, երկրին զանազան կողմերէն: Վերնագիրն էր՝ «Յեղափոխութեան բանաստեղծ Եղիշէ Զարեհի ստեղծագործութիւնը եւ արդի բանաստեղծութիւնը»: Երեւանի մէջ, նոյն շրջանին երկու գիտաժողովներ եւս կազմակերպուած էին, Պետական Համալսարանի եւ Գրողներու Միութեան կողմէ: 1979ին, այդ տարբեր առիթներով արտասանուած բոլոր դասախօսութիւններն ու նատերը (առաւել մամուլին մէջ լոյս տեսած քանի մը յօդուածներ) հաւաքուեցան մէկ հատորով, որ այսօր տրամադրելի է որպէս «Զարեհեան Ընթերցումներ» շարքին չորրորդ միաւորը: Հոս անշուշտ գրաւականը Զարեհի անունին պաշտօնական վերականգնումէն անդին կ'անցնէր: Զարեհի պաշտօնական *ռէպրիլիտացիան* տեղի ունեցած էր շատ կանուխ, 1954ին: Յետ-ստալինեան շրջանի իր գործերու առաջին հրատարակութիւնը լոյս տեսած էր նոյն տարին, շքեղ հատորով մը: Ինչ որ կը պատահէր այդտեղ ուրեմն ամբողջովին տարբեր բնոյթի երեւոյթ մըն էր: Պետական վերականգնումով, Զարեհ կը հռչակուէր Սոցիալիստական Յեղափոխութեան բանաստեղծը, կը դառնար վերստին վարչակարգին պաշտօնական բանաստեղծը, ինչպէս եղած էր պա-

բազան 1950ի շուրջ Մայակովսկիին համար, ուղղակի Ստալինի միջամտութեամբ:

1979ի հաւաքածոյին բացումը կը կատարէ Կարեն Դեմիրեան, Կեդրոնական Կոմիտէի Առաջին ֆարսուղարը, ըսելով որ Չարենց ո՛չ միայն «Յեղափոխութեան երգիչ»ն է, այլեւ (ինչ որ շատ աւելի զարմանալի է Առաջին ֆարսուղարի մը բերնին մէջ) «երգի յեղափոխական»ը: Բայց աւելի հետաքրքրական է թերեւս գրփին մէջ տեղ գտած երկրորդ կտորը, հեղինակուած Կարլեն Դալլաֆեանի կողմէ, որ այն ատեն՝ Կեդրոնական Կոմիտէի երկրորդական կարգի ֆարսուղարներէն մէկն էր ու հետագային պիտի դառնար Սփիւռֆահայութեան հետ Մշակութային Կապի Կոմիտէին բազմամեայ նախագահը: Դալլաֆեանի ճառէն՝ ընթերցողը կը հասկընայ, թէ ինչո՞ւ իշխանութիւնները որոշած էին քանի մը ամիս ուշացումով մատուցել ինքն իրեն հետ հաշտուած Սոցիալիզմի այդ պետական պատարագը: Պատճառը այն էր, որ 1978ը նաեւ Ռուսական կայսրութեան կողմէ Անդրկովկասի գրաւման 150րդ տարեդարձն էր: Ինչ որ հետեւաբար հայկական իշխանութիւնները կը տօնէին, Մոսկուայի անվերապահ համաձայնութեամբ, դիմադրական ոգին չէր (այն ոգին, որ կրնար նոյնքան արժանաւորութեամբ Չարենցի մօտ մարմնաւորուած տեսնել), այլ ընդհակառակը՝ ոռու ժողովուրդին հետ բարեկամութիւնը եւ ուրեմն ճիշդ հասկցուած ազգայնականութեան մը գրական արտայայտութիւնը: Երեւոյթը՝ Չարենցի կերպարին պարզ սեփականացումը չէր իշխանութիւններուն կողմէ: Է՛ր ատկէ շատ աւելին: Պարզ ու մեկին՝ շահագործումն էր այդ կերպարին, ազգայնական (եւ երկրորդաբար՝ ֆաղափական) նպատակներով: Եւ այս ամբողջը ըսելէ ետք սակայն, հարցը կը մնայ. ինչո՞ւ արդեօք գրականութիւն ըսուածը այդքան կարեւոր դեր մը կը խաղայ ազգայնական ինքնահաստատումին մէջ, մասնաւորաբար՝ ամբողջատիրական ժամանակաշրջաններուն: Ինչո՞ւ այդքան կեդրոնական տեղ կը գրաւէ յեղափոխական առասպելի տարածումին մէջ: Պատճառը արդեօք այն է, թէ իշխանութիւնները միշտ ալ պէտք ունին առասպելի՞ մը, եւ այսօր միայն գրողները ի վիճակի են ընծայելու առասպելականացումի այդ հում նիւթը: Արնաշաղախ վարչակարգ մը պէտք է եօթանասուն տարի իր ֆաղափացիներն ու հպատակները ահաբեկուած վիճակի մէջ պահէր, որպէսզի այսպիսի հարցումներ կարենային վերջապէս երեւան գալ կատարեալ յտակութեամբ:»

Զարեհը եւ յեղափոխութիւնը

Անշուշտ այդ «նիշդ հասկցուած» ազգայնականութիւնը ո՛չ մէկ ձեւով չէր հակադրուեր յեղափոխութեան: Երկուքը նոյն շահերը կը բաժնէին: Կատարելապէս մեղսակից էին: Այնպէս որ Աբովեանէն մինչեւ Զարեհը կարելի էր կառուցել միահամուռ պատում մը ներդաշնակութեան, ազգային միաւորութեան (որուն մէջ, բնական է, Արեւմտահայերը ոչ մէկ բաժին ունէին), եւ Ռուսիոյ հետ բարեկամութեան: «Յեղափոխութեան բանաստեղծ»ի հոետորութիւնը պարզ ու մեկին՝ հաշտ էր ե՛ւ ազգային մտածողութեան, ե՛ւ քաղաքական ծրագիրներուն հետ: Այդ շրջանին, 1978ին, Սովետական Միութեան ազգութիւնները դեռ հազիւ մարսած էին Ստալինի մահը եւ անոր հետեւանքները, թէեւ քաղաքացիական պատերազմը անցած էր ասկէ ի վեր:

Ապշեցուցիչ բան մը կայ 1978ի նաոներուն մէջ, երբ հոն կը կարդանք յաղթական վարչակարգի մը հանգիստ ուժն ու ինքնագովեստը, բանաստեղծի մը փոխակերպումը ազգային ու կայսերական արձանի մը, եւ բնականաբար 1936-38ի դէպքերուն շուրջ կատարեալ լուծումը, որ կը նշանակէր թէ Խրուշչեւեան տարիներու ապա-ստալինականացման գործընթացը իր պարտականութիւնը կատարած էր մէկ անգամ ընդմիշտ ու հարկ չկար այլեւս նոյն հին պատմութիւնները վերարծարծելու: Այս ամբողջին մէջ, գիտեմ, մասնաւոր նորութիւն չկայ եւ հայկական պարագան մասնաշատուկ ոչինչ ունի իր մէջ: Սվետլանա Պոյմ անունով Մայակովսկիի մասնագէտ մը ինձմէ առաջ վերլուծած է «յեղափոխական բանաստեղծ»ի առասպելին հաստատումը, բացատրած է թէ ինչպէս իշխանութիւնները այդ առասպելը տարածած են ու սուած են անոր շօշափելի բովանդակութիւն: Սվետլանա Պոյմ ի միջի այլոց երեւան բերած է այն յատուկ մեղսակցութիւնը որ կը գոյանայ առասպելին եւ յեղափոխութեան միջեւ իր քաղաքական հանգամանակներով²: Այդ մեղսակցութիւնն իսկ է, որ անկարելի կը դարձնէ դիւրին գատարոշումները մէկ կողմէ՝ բանաստեղծի գործին ու տրամի վերածուած կեանքին, միւս կողմէ՝ իր յետ մահու նակատագրին միջեւ: Մայակովսկիի յետ մահու նակատագիրը, որ նիշդ է՝ լայն չափերով բանաստեղծը ինքը պարտաստած էր իր կենդանութեան օրօք

² Svetlana Boym, *Death in Quotations Marks: Cultural Myths of the Modern Poet* (Harvard University Press, 1991): Այս կարեւոր գիրքին երկրորդ մասը («Յեղափոխական բանաստեղծին մահը», էջ 119-190) ամբողջութեամբ նուիրուած է Մայակովսկիի առասպելին: Պոյմի ըրածը Մայակովսկիի մահուան մասին մեկնաբանութիւն մը եւս հրամցնել չէ, այլ՝ վերլուծել այդ զանազան մեկնաբանութիւնները, որոնց ընդմէջէն առասպելին ներկայութիւնը եւ ուժը հետզհետէ ուժեղացած են 1930էն ի վեր:

(կամ արդեօք ա՞յս ալ առասպելին կողմէ առաջ բերուած վերջին պատրանք մըն է), իր մահէն ետք դարձուեցաւ կոթողային կառուցում մը.

Մայակովսկիի պաշտօնական յարութիւնը պէտք է նկատել բանաստեղծին ամենէն ողբերգական մա՞հը արդեօք, որուն համար ինչպէս Պաստերնակ կը թելադրէր՝ ո՛չ մէկը կրնայ գինքը պախարակել: Կամ արդեօք նոյն այդ յարութիւնը տեսակ մը յետ մահու կեանք է, բանաստեղծին իսկ երազած կեանքը: Երկուքն ալ հնարաւոր են ու հարցը կը կարօտի աւելի խոր քննարկումի: Բայց ինչ որ ալ եղած ըլլայ՝ ամէն մէկ գրող, սովետական աշխարհի թէ գաղթաշխարհի, որ այսօր կ'ուզէ բացատրել Մայակովսկիի մահն ու յարութիւնը կամ հաշուի նստիլ անոր հետ, ձեւով մը կը պատասխանէ Մայակովսկիի Սովետական առասպելին, այն մէկուն՝ որ մարմնաւորուած է բանաստեղծին պաշտօնական արձանին մէջ: Արեւմտեան աշխարհի քննադատները ընդհանրապէս կ'անգիտանան Սովետական վարչակարգի պաշտօնական հերոսը իր պրոնզէ բաճկոնով, կամ պարզապէս տուրք չեն վճարեր արձանացումին: Եւ սակայն, կամայ թէ ակամայ, շատերը զոհ կ'երթան արձանացումի դորձողութեան: Իրաւ է՝ այդ արձանն է որ Մայակովսկիին տուաւ Սովետական Միութենէն ներս եւ անկէ դուրս այդ մասնայատուկ տեսանելիութիւնը որ ի՛րն է այսօր: Անմեղ տեսանելիութիւն մը չէ այդ մէկը: Համբաւ մըն է, որ կ'աշխատի ուրիշ տեսակի համբաւներու տեղը գրաւելով³:

Երկուքին ալ՝ Մայակովսկիի ինչպէս Չարենցի ճակատագիրն էր ուրեմն այդ արձանացումը: Որուն առնչութեամբ ուրիշ ելք չի մնար մէկուն ու միւսին ընթերցողներուն, եթէ ոչ կարդալ գիրքնիք արձանացումին դէմ աշխատող ընթերցումով, բայց պարտադրաբար՝ արձանացումին ընդմէջէն: Անշուշտ երկու բանաստեղծներուն միջեւ այս գուգահեռը պատահական չէ: Որոշ շրջան մը՝ Չարենց բացայայտօրէն Մայակովսկիի հետեւորդ էր: Հայաստան կը բերէր ռուս բանաստեղծին ձեւն ու ոնը: Իրեն յատուկ միջոցներով եւ ի՛ր լեզուին մէջ կը կրկնէր Մայակովսկիին կատարածը: 1921էն մինչեւ 1924, ձեւով մը որդեգրած էր ռուս բանաստեղծին ապագայապաշտութիւնն ու ԼեՅի ձգտումները⁴: Պիտի տեսնենք քիչ ետքը, թէ ի՛նչ պատահեցաւ 1924ին: Բայց գիտենք, որ 1924էն ետք՝ Չարենց ստիպուեցաւ ապագայապաշտ ոնը ամբողջովին լքելու, եւ նոր ճանապարհով մը փախելու: Իր գործը վերածուեցաւ հետզհետէ իր բանաստեղծական ու պատմական շրջա-

³ Ս. Պոյմ, էջ 184:

⁴ ԼեՅ, այսինքն՝ «Արուեստի Չախ Ճակատ», 1923ին հիմնուած գրական խմբակի մը եւ պարբերաբերթի մը անունն էր միաժամանակ:

Չարենց եւ յեղափոխութիւնը

փոխութեան անդրադարձող յափշտակիչ խորհրդածութեան մը, ըսենք՝ 1926էն սկսեալ:

Անդրադառնալէ առաջ սակայն 1924ի եղելութիւններուն, ստիպուած ենք մեր կարգին ընդունելու մէկ բան. հակառակ այս շրջադարձին, որ գիւնը մղեց դէպի խոկումի բանաստեղծութիւն մը (ըսենք՝ այն յարաբերութեան շուրջ, զոր բանաստեղծութիւնը կը մշակէ ժամանակին եւ ժամանակաշրջանին, ուրեմն նաեւ՝ յեղափոխութեան հետ), Չարենց երբեք պիտի չզաղրէր, Մայակովսկիին նման, ինքզինքը նկատելէ յեղափոխութեան բանաստեղծը: Ահա ինչո՛ւ երկուքը նկատի կ'առնենք հոս նոյն ակնարկին տակ, ինչ որ ալ ըլլայ տարբերութիւնը իրենց կենսագրութիւններուն միջեւ: Իրենց մահերուն միջեւ տարբերութիւնն իսկ բան մը կրնայ ստրկեցնել մեզի երկուքին հասարակաց գիծերուն մասին: Այդ գիծերը, թէեւ անբաժան իրենց ժամանակաշրջանէն, ոչինչ ունէին իրենց մէջ նակասագրական եւ անխուսափելի: Պէտք է յիշել որ Պաստեռնակ, հակառակ անոր որ ատեն մը՝ երկըրպագուն եղած էր Մայակովսկիին, մասնաւորապէս չէր փոքր թեր «յեղափոխութեան բանաստեղծ»ին մշակած «կանոնագանց» թատերականութիւնը (արտայայտութիւնը Սվետլանա Պոյմէն կու գայ⁵): Այդ կանոնագանց թատերականութիւնը Չարենցին ալ յատուկ էր իր Մայակովսկեան շրջանին⁶: Պէտք է յիշել նաեւ Մանդըլշտամներուն (այր ու կին) ժխտական կարծիքը Չարենցին մասին, որ անշուշտ տարբեր շրջանի մը կը վերաբերի եւ որուն պատճառները տրամագծօրէն կը տարբերին Պաստեռնակի հակակրութեան պատճառներէն⁷: Բնականաբար ինծի չ'իյնար Չարենցի ֆուքուրիզմին մասին վերջնական ուսումնասիրութիւնը գրելը: Բայց բարեբախտաբար ալ՝ այդ չէ նպատակս, բացարձակապէս: Այդպիսի ուսումնասիրութիւն մինչեւ այսօր չէ գրուած հանգամանօրէն: Զիս հետաքրքրողը առ այժմ՝ գայն անկարելի դարձնող պատմական համաստեղութիւնն է, այսինքն լման գաղափարական համաձիբը, որուն սահմաններէն ներս հնարաւոր էր

⁵ Անգլերէն՝ transgressive theatricality:

⁶ Տե՛ս Պաստեռնակի բանաստեղծական ինքնակենսագրութիւնը՝ «Okhrannaja gramota», *Vozdushnye puti* (Մոսկուա, 1983), եւ Roman Jakobson, «Randbemerkungen zur Prosa des Dichters Pasternak», *Slavische Rundschau*, 7 (1935): 357-374: Տե՛ս նաեւ Boym, *Death in Quotations Marks*, 124-125.

⁷ Տե՛ս Nadezhda Mandelshtam, *Hope against Hope: A Memoir* (Նոր Երկ, 1970), էջ 187 ու 190, եւ իմ փորձագրութիւնս Չարենցի մասին, *Writers of Disaster*, հատոր 1՝ *The National Revolution* (Լոնտոն, 2002), էջ 24:

միայն վերապահութեամբ, կասկածանքով, ծաղրանքով, յօնքերու պը-
 ոքսումով, կամ կուսակցական-բարոյական հեզմանքով ու բշնա-
 մանքով մօտենալ Չարենցի եւ եւրոպական ֆուքուրիզմին: Օրինակ-
 ները չեն պակսիր: Անոնցմէ քանի մը հասը պիտի թուեմ քիչ ետք:
 Բայց իրականութեան մէջ՝ օրինակներ թուելու իսկ անհրաժեշտութիւ-
 նը պէտք է գգացուի, քանի որ չկայ ո՛չ մէկ հակա-օրինակ, հայերէն
 լեզուով ո՛չ մէկ դրական մօտեցում դէպի ֆուքուրիզմը (կամ
 արուեստի վերջաւորութիւնը քննարկումի առարկայ դարձնող որեւէ
 մտածողութիւն ու կիրառում): Ութուն տարիէ ի վեր՝ նոյն այդ սգեղ
 կատակերգութիւնն է, որ կը կրկնուի: Ժամանակը եկած է վերջ տալու
 անոր: Ինչ որ կ'ենթադրէ նախ ժամանակաշրջանի պատմութեան նկա-
 տառումը, եւ Չարենցի քանաստեղծական ընտրութիւնները եւ ընթա-
 ծիրը յարգող մօտեցում մը, առանց մոռնալու իր «կանոնազանց թա-
 տերականութիւն»ը, իր «խոյունի քերթողութիւն»ը եւ իր «պատմա-
 կան շրջադարձ»ը:

Քիչ մը առաջ մէջբերեցի Սվետլանա Պօյմի նկատողութիւնները քա-
 նաստեղծի արձանագումին մասին որպէս յեղափոխութեան քանաս-
 տեղծ: Պէտք է աւելցնել մէկ բան այդ ուղղութեամբ: Պօյմին խու-
 գարկումը կը վերաբերի այն անորոշելի շրջանին, որ կ'ընդլայնի
 կենսագրութեան եւ գրութեան միջեւ, գրողի մահուան եւ «յեղափո-
 խական քանաստեղծ»ի մահուան միջեւ: Այդ խուգարկումին համաձիրը
 Միացեալ Նահանգներու ակադեմիական շրջանակներէն ներս՝ «տեսա-
 բանութիւն» կոչուածն է: Պօյմ ցոյց կու տայ, որ Մայակովսկիի մահ-
 ւան շուրջ բոլոր վիճարկումները մինչեւ այսօր տակաւին այս կամ
 այն ձեւով կախեալ կը մնան «Մայակովսկեան առասպել»էն: Բայց
 կ'ուզէ նաեւ ցոյց տալ, որ քանաստեղծին անժամանակ մահը եւ
 առասպելական յարութիւնը կ'արգիլեն այդ կտրուկ գատորոշումները,
 որ կը կատարուին սովորաբար գրութեանական եւ կենսագրական եղե-
 լութիւններուն միջեւ: Այս ընելով, «չակերտեալ մահուան» (death in
 quotation marks) շուրջ իր հետախուզութիւնը կը վերածէ մարտկոցի
 մը, որ իր աչքին՝ պիտի ծառայէ «գուտ գրութեանական» մօտեցում-
 ներուն դէմ նակատ մը բանալու: Պէտք չկայ ըսելու, որ այդ մտա-
 հոգութիւնը չենք բաժնենք: Բայց իր հակա-ձեւապաշտ գեղները սրելու
 գործողութեան ընթացքին, Պօյմ կը հրամցնէ վերլուծում մը որուն
 համաձայն հեղինակի մը յետ-մահու կեանքը լիովին մաս կը կազմէ
 իր կենսագրութեան եւ պէտք է կարգացուի որպէս այդ: Կը հաստատէ
 նաեւ, որ սարօրինակ կապ մը կը մնայ ի գօրու «քանաստեղծութեան»
 եւ «յեղափոխութեան» միջեւ, կապ մը որ յատուկ էր Ի. դարուն ու չի

Չարենց եւ յեղափոխութիւնը

սպառիք «յեղափոխութեան երգիչ» կամ «երգի յեղափոխական» յորջորջումներու գործածութեամբ (մանաւանդ երբ այդ յորջորջումները կը գործածուին Ա. Բարտուղարի մը կողմէ): Այս կրկնակի կապակցութիւնն է, որ կու տայ հետագայ տողերուն դրդումը:

2

1978ի տօնակատարութիւնները եւ անոնց հիման վրայ հրատարակուած հատորը յստակօրէն ջրաբաժան մը կ'ընձեռնեն Չարենցի յետ մահու կենսագրութեան մէջ: 1954ի անունի վերահաստատման եւ 1978ի տօնակատարութիւններուն միջեւ, գրական-մշակութային հրակայ մեքենան շարժի դրուած էր արդէն իսկ եւ յաջողած էր բանաստեղծին ապահովել արժանի տեղ մը Սովետական Հայաստանի ընկերային ցանցէն ներս: 1961ին լոյս կը տեսնէր Եղիշէ Յովհաննիսեանի պատրաստած *Յիշողութիւններ Եղիշէ Չարենցի մասին* հատորը: Գիրքը կը պարունակէր տասնեակներով վկայութիւններ Չարենցի մասին ու որոշ չափով կը սրբագրէր Չարենցեան անունին կատարեալ ջնջումը Հայաստանի հրապարակային կեանքէն: Պէտք է հոս աւելցնել, որ Սփիւռքն ալ ետ չէր մնացած: 1937էն մինչեւ 1954, յուսալիմական կոչուած մամուլին մէջ հետքը չկայ Չարենցի անունին: Պէտք չունիմ մանրամասնելու: Ամէն պարագայի՝ Հայաստանի մէջ նոր սերունդ մը կար, որ գրեթէ ոչինչ գիտէր մօտաւոր անցեալի սեւ տարիներուն, գրական խմբակներու միջեւ մահացու կոիւներուն եւ պետական անարեկչութեան օրերուն մասին: Բայց այդ հաւաքածոյի բուն նպատակը Ահաբեկումի տարիներուն յիշատակները ազատ ձեւով վերարծարծելը չէր: Իսկական ծրագիրը եւ բացայայտ նպատակը Չարենցի գրական կերպարը հաստատել էր ժամանակակիցներու յիշողութիւններուն ընդմէջէն, վերջնականապէս մոռցնելով *հալածանքի* տարիները: Ճիշդ է, որ կերպարը վերականգնել ինքնին արդէն իսկ՝ յիշողութեան արարք մըն էր, որուն միջոցաւ լման ընկերութիւն մը կը ձգտէր իր արժանապատուութեան վերահաստատումին: Բայց քանի որ գրքին մէջ չկար ո՛չ իսկ տող մը բանաստեղծին վերջին տարիներուն (1934-1937) մասին, ընթերցողը ո՛չ մէկ միջոց ունէր գիտնալու օրինակ՝ թէ իրենց վկայութիւնները բերող անձինք ինչ վերաբերմունք որդեգրած էին այն ատեն: Եւ ամէն ո՞ք գիտէր սակայն, որ շատերը իրենց մօրքը ազատած էին միմիայն որովհետեւ սա կամ նա ձեւով՝ մատուցեան ընդհանուր ոգիին իրենց մասնակցութիւնը բերած էին: Գրքին ձգած կամ ձգելիք տպաւորութիւնը այն էր ուրեմն, որ Չարենց երբեք չէր ենթարկուած նուաստացումի, չարչարանքի, մահուան տուայտանքի:

բուն: Վերականգնումի դիմումներն ու դատավարութիւնները սրբագրած էին պատմութեան սխալները, պէտք չկար անելիին:

Յաջորդ հանգրուանը եղաւ *Երկերի ժողովածուի* վեց հատորներու հրատարակութիւնը 1962էն 1968, Ալմաստ Զաւարեանի ջանքերով: Խմբագիրը այդ գործին վրայ աշխատած էր տարիներով, վերակազմած էր ի միջի այլոց Հայաստանի գրական կեանքի իրադարձութիւնները մինչեւ 1934, երեսնան բերած էր քանակական բուականներուն լոյս տեսած բազմաթիւ մտոցուած հրատարակութիւններ, եւ ասոնց կարգին մասնաւորաբար մէկ կողմէ՝ «Պրոլետարական Ասոցիացիա»ին, միւս կողմէ՝ Զարեանցի եւ իր բարեկամներուն կողմէ 1925ին հիմնուած «Նոյեմբեր» խմբակին յօդուածները: Չեւ մըն էր քայլ առ քայլ վերակազմելու եւ վերյիշելու անող բոնութիւնն ու բրտութիւնը, որ իրենց գագաթնակէտին պիտի հասնէին 1937ի ձերբակալութիւններով ու ոնիրներով: Բայց հոս ալ, ինչպէս այլուր, չկայ ո՛չ մէկ բացայայտ ակնարկ 1934էն ետք պատահած եղելութիւններուն մասին, եւ ոչ իսկ մէկ հատ փաստաթուղթ, որուն միջոցաւ կարելի ըլլար վկայագրել (ու պատմագէտի հայեացքով դիտել) Ահաբեկումի տարիները: Հասկնալի էր ուրեմն մեր խանդավառութիւնը երբ 1990ին լոյս տեսաւ վերջապէս այդ տարիներու պատմագիտական վկայագրումի առաջին փորձը, Դաւիթ Գասպարեանի *Ողբերգական Զարեանց* հատորով:

Այսօր (այսօր միայն) վաթսուևական բուականներու պարտադիր լուրքեան պատճառը հասկնալի է ու թափանցիկ: 1934-1937 ծամանակաշրջանի փաստաթուղթերու մէկ հատին իսկ հրատարակութիւնը արտօնել գրախնդիներու կողմէ պիտի նշանակէր թոյլատրել որ ընթերցողները իրենց աչքերով, իրենց միջոցներով չափէին *ներքին, անհաստեան դիմադրութիւնը*, որ յառաջ եկած էր այդ տարիներուն որպէս հակադեցութիւն վարչակարգի էութեան (եւ ո՛չ միայն արարքներուն) դէմ: Եւ վարչակարգը, թէկուզ փոխուած, կը վերապրէր, կենդանի էր անելի քան երբեք: Չէր կրնար թոյլատրել *դիմադրութեան վկայագրութիւնը*: Էական կէտ մըն է այս մէկը: Զայն սորված ենք, սարսափով եւ հիացումով, Նադեժդա Մանդրլշտամի գիրքերէն: Եւ ուրեմն կ'արժէ կրկնել. այդ շրջանին՝ արտօնել Զարեանցի անտիպ գործերուն հրատարակութիւնը, արտօնել Ահաբեկումի շրջանէն մնացած որեւէ փաստաթուղթի հրատարակութիւնը պիտի նշանակէր թոյլատրել, որ Ահաբեկումիին դիմադրող բանաստեղծին եւ անհատին ձայնը լսելի դարձուի: Վարչակարգին պահակները երկար ատեն պայքարեցան այդ անկարելի ազատութեան դէմ:

Զարենց եւ յեղափոխութիւնը

Ո՛չ միայն այդ: 1962-1968ի «Երկերի ժողովածու»ն ամբողջական չէր, բնական է: Անկէ կը պակսէին ո՛չ թէ միայն բոլոր անտիպները որոնք այդ շրջանին արդէն իսկ տրամադրելի էին, ինչպէս *Requiem Aeternam*ը (որ լոյս տեսած էր, հաւանաբար սխալմամբ⁸, 1954ի «Ընտիր Երկեր»ու հատորին մէջ), բայց նաեւ 1922ի *Ռոմանս անսէրը*, ֆուքուրիստ շրջանի այդ շատ անմեղ պոէմը, որ սակայն կարծէ՛ք բանաստեղծի կենդանութեան օրօք արդէն իսկ (իմքնա)գրաքննութեան գոհ գացած էր, քանի որ չկայ ան բանաստեղծին ձեռնով պատրաստուած գործերու ցանկին մէջ, հինգ հատորով լոյս տեսնելիք (եւ երբեք լոյս չտեսած) իր ամբողջական գործերու հրատարակութեան համար: Այդ ցանկը կայ *Երկերի ժողովածուի* ամենակիզըրը: Բայց ինչպէ՞ս վստահ ըլլալ: Հետաքրքրական կերպով, այդ ցանկը յիշուած է միայն այդտեղ (Ա, էջ 3): Զէ հրատարակուած ան որպէս «տեքստ», որպէս «աղբիւր», որպէս «փաստաթուղթ»: Պէտք է նաեւ նկատել, որ Զարենցի գրական կերպարին նորաստեղծումը եւ շահագործումը Սովետական Հայաստանի գիտական ու քաղաքական իշխանութիւններուն կողմէ չէր ենթադրեր ի վերջոյ՝ որ այդ իշխանութիւնները համաձայն էին նոյնիսկ մինչեւ 1934 հրատարակուածներուն հետ առանց բացառութեան: Ո՛չ ալ ազատութիւն կու տար ժառանգորդներուն հրատարակել իրենց ուզածը: Անահիտ Զարենցի պատրաստած *Անտիպ եւ չհաւաքուած երկերը* սպասեցին մինչեւ 1983 լոյս աշխարհ ընծայուելու ու մատչելի ըլլալու համար հասարակ ընթերցողին:

Բայց ուրիշ շրջան մըն ալ մինչեւ վերջը անընդունելի մնաց Սովետական ուղղափառութեան դիտանկիւնէն: Կ'ակնարկեմ հիմա Զարենցի Մայակովսկեան շրջանին, 1921էն 1924: Զարենցին կամ Սովետահայ գրականութեան վերաբերող բոլոր ծանօթ եւ անծանօթ հրատարակութիւններուն մէջ, այդ շրջանը մատնանշուած է որպէս այն մէկը՝ ուր բանաստեղծը «ձախ շարժումներ»ու կամ այսօրուան բառերով՝ ձախապաշտ փորձարկումներու գոհը գացած է: Նշեալ ձախ (ուրեմն ձախաւեր ու պախարակելի) փորձարկումներուն գլխաւոր պահերէն մէկն է բնականաբար՝ 1922ի «Երեքի Դեկլարացիա»ն, որուն ներշնչումը գուտ ֆուքուրիստական բնոյթի է, բայց որուն բովանդատ-

⁸ Բայց այդ «սխալ»ն ալ հասկնալի կը դառնայ երբ կը կարդանք Ռեգինա Ղազարեանին յուշերը (տե՛ս քիչ ետք այդ մասին մէջընթացումները): Փաստօրէն՝ Ռեգինան բառական վստահելի չէր եւ (սկզբնական անօրոշ շրջանէ մը ետք) իր ձեռքէն առնուած է ատիպները հրատարակութեան համար պատրաստելու պարտականութիւնը: Ինքը այդ մասին դառնութեամբ միայն կը խօսի: Զուգահեռ հետեւաբար մանրամասնութիւնները:

կուրսինը երբեք լուրջի չէ առնուած: Պաշտօնական ժամանակագրութեան համաձայն, նոյն այդ ճախ փորձարկումը շարունակած է 1922-1924ի ֆերթուածներով, պոէմներով ու հաւաքածոներով՝ *Կապկազ, Պոէզոգուոնա, Կոմալմանախ*: Եւ վերջապէս յանգած է *Ստանդարտի մէկ ու միակ համարին*, որ լոյս աշխարհ եկաւ Մոսկուա 1924ին եւ նոյն պահուն իսկ յափանուեցաւ, Չարենցի ձեռնով ջնջուեցաւ, որովհետեւ Ալ. Միասնիկեանը (որ այդ օրերուն՝ Անդրկովկասի Կ.Կոմիտէի Առաջին ֆարտուղարն էր) սարսափած էր անոր բովանդակութիւնը տեսնելով: Ահաւասիկ այդ պատմութիւնը, Չարենցի բարեկամ ու աշխատակից՝ *Ստանդարտի* իմբագիրներէն մէկուն՝ Միքայէլ Մագմանեանի դիտանկիւնն է.

Չարենցը «Ստանդարտ»ի մի օրինակը տուել էր Ալեքսանդր Միասնիկեանին, որ այդ օրերում գտնուում էր Մոսկուայում: Միասնիկեանը կարդացել էր ու մի լաւ քննադատել մեր ամսագիրը իր անընդունելի գաղափարների համար եւ խորհուրդ էր տուել ոչնչացնել բոլոր օրինակները:

Չարենց տխուր վերադարձաւ ու յայտնեց մեր անելիքների մասին: Հենց նոյն երեկոյեան, Յուլիսի 1-ին, վառեցինք մեր հանրակացարանի խոհանոցի մեծ պլիտան ու կրակի տուխնք այնքան սիրով գլուխ բերած մեր «Ստանդարտ»ը:

Մէկական օրինակ պահեցինք մեզ մօտ յիշատակի համար...⁹:

Յիշեցնենք որ Միասնիկեան Չարենցի հովանաւորն էր, այնպէս որ անհաւանական չէ հոս պատմուածք: Տարօրինակը սակայն Միասնիկեանի որոշումն է: Ինչո՞ւ: Որովհետեւ Standardի բովանդակութիւնը այդքան ալ ցնցիչ ու «ճախ» չէր: Մէկ կողմէ Մայակովսկիին կողմէ 1923ին հիմնուած ԼԵՖի դիրքերուն կ'արձագանգէր: Բայց միւս կողմէ՝ ֆուքուրիստներուն դէմ կ'արտայայտուէր բացայայտօրէն եւ բուն յարձակումով, ինչպէս սովորութիւն էր այդ շրջանին¹⁰: Ինչ որ ալ եղած ըլլայ Միասնիկեանի տեսածն ու դատապարտածը *Ստան-*

⁹ Մագմանեան Մոսկուայի մէջ հարտարապետութեան ուսանող էր: Տե՛ս *Յիշողութիւններ Եղիշէ Չարենցի մասին*, իմբագիր՝ Ե. Յովհաննիսեան, Երեւան, Սով. Գրող, 1961, էջ 69: Հատուածը մէջբերուած է Ա. Ջաֆարեանի կողմէ, Եժ, 2, էջ 626:

¹⁰ Այդ յարձակումը կը գտնենք *Ստանդարտ*-ի կարն լուրերու բաժնին մէջ: Գիտցած չափովս այդ հատուածը լոյս չէ տեսած որպէս Չարենցի գրիչէն ելած պատառիկ ու չէ մէջբերուած օրինակ Ա. Ջաֆարեանի կողմէ: Տեղն է ըսելու, որ վերջինիս կատարած աշխատանքը վերակազմելու համար շրջանին բոլոր տուեալները ամէն գնահատանքէ վեր է:

Զարենց եւ յեղափոխութիւնը

դարտի մէջ, իրողութիւնը այն է՝ որ Զարենց ստիպուած էր արգիլումին հպատակելու: Յստակ է, որ հարուած մըն էր իրեն համար եւ երկար ժամանակի պէտք ունեցած է այդ հարուածը մարսելու համար: Միասնիկեան օգնութեան եկած է իրեն, որպէսի հաշտուի ԼԵՖԵԱՆ եւ ֆուրբուրիստական դիրքերը լքելու այդ որոշումին հետ, ու զինքը ուղարկած է Եւրոպա, ուր ամսուան շրջապտոյտի մը (Նոյ. 1924-Յունիս 1925): Թէ ինչ էին այդ վտանգաւոր «դիրք»երը, պիտի տեսնենք քիչ ետքը: Բայց յստակ է որ այդ թուականներուն արդէն իսկ՝ ապագայ «սոցիալիստական ռեալիզմ»ը նամբայ ելած էր:

Այս վայրկեանէն սկսեալ՝ ֆուրբուրիզմը միշտ «ձախ» պիտի կոչուէր քննադատներուն կողմէ: Անոր դէմ պաշտօնական հրահանգով որոշուած ու հոչակուած ամբողջական մերժումը անչափելի հետեւանքներ պիտի ունենար Հայաստանի Սովետական հանրապետութեան մէջ գրականութեան նակատագիրին վրայ: Ինչպէս ըսի վերը, անոր դէմ թշնամութիւնը վառ մնացած է մինչեւ մեր օրերը: Այդքան տարիներ անցած են 1924ի այդ դարադարձային օրերէն ի վեր, եւ տակաւին հայերէն լեզուով ո՛չ մէկ ուսումնասիրութիւն լոյս տեսած է ո՛չ թէ միայն իտալական ֆուրբուրիզմի, այլեւ անշուշտ հայկականին մասին: Եւ սակայն կար հայկական ֆուրբուրիզմ մը, կամ ֆուրբուրիզմի նկատմամբ շեշտուած հետաքրքրութիւն մը այդ տարիներուն: Սկսած էր 1910-1912 տարիներուն Իտալիոյ մէջ եւ Պոլիս (Հրանտ Նագարեան, Կոստան Զարեան), Մարինեթթիի ուղղակի ազդեցութենէն դրդուած կամ ներշնչուած¹¹: Շարունակած էր 1914ին Պոլսոյ մէջ, Զարեանի *Մեհեան* ամսաթերթով¹²: Պոլսական թեւէն անբողջովին անկախ կամ ոչ, ապագայապաշտ շարժում մը սկսած էր նաեւ Կովկա-

¹¹ Կոստան Զարեանի մասին, տե՛ս Վարդան Մարթէոսեանի աշխատասիրութիւնը, “A Tale of a Neglected Relation,” (Աննկատ անցած յարաբերութեան մը պատումը), *Yeghishe Charents, Poet of the Revolution* հատրիկ մէջ, Costa Mesa: Mazda Press, 2003: Նագարեանի մասին, տե՛ս Mara Filippozzi, *Grand Nazariantz: Poeta armeno esile in Puglia* (Conversano: Congedo Editore, 1987), եւ Գիրիգոր Պլլտեանի երկու յօդուածները՝ “La Carrière poétique de H. Nazariantz”, *Յաւաջ*, Միտք եւ Արուեստ, Փետրուար 1988, եւ «Հայկական ապագայապաշտութիւն եւ Հրանդ Նագարեանց», *Բազմակէպ*, 1990, էջ 379-412:

¹² Բնականաբար՝ *Մեհեան* որպէս ծրագիր ապագայապաշտ բնոյթ չունի: Բայց Վարուժանի դէմ իր բախումը թուղթի վրայ արձանագրելու ատեն, Զարեան յանկարծ կը խօսի ապագայապաշտութեան դիրքերէն: Պէտք է անշուշտ հասկնալ Վարուժան-Զարեան վեճին պարունակութիւնը, կարեւալ ըմբռնելու համար ֆուրբուրիզմին դերը այդ վեճէն ներս:

սի մէջ, որպէս գլխաւոր դէմք ունենալով Թիֆլիսաբնակ Կարա Դարւիշը¹³: Կարա Դարւիշ մինչեւ 1923՝ չէ ուրացած իր ապագայապաշտ գեղագիտութիւնը, գոր պաշտպանած է իր գործերով ու յօդուածներով 1912էն սկսեալ: Հարկ չկայ աւելցնելու, որ ամբողջութեամբ լուսօթեան ու մտացութեան մատնուած է ան եւ իր գործն ալ իրեն հետ¹⁴: Մինչդեռ այն համբուն վրայ՝ որ ապագայապաշտութենէն կը տանէր դէպի ԼԵՖեան դիրքաւորումները գեղարուեստի մէջ, ետքն ալ՝ դէպի սոցիալիստական յեղափոխութեան պահանջած համադրական արուեստը, Չարեկց փորձած է միջին համբայ մը գտնել չբշնամացնելու համար հակառակորդները, նախ՝ գրական-ֆննադատական, յետոյ՝ բացալայտօրէն ֆաղափական գետնի վրայ:

1961ին Երեւան տպուած *Սովետահայ գրականութեան պատմութիւն* հատորին մէջ, կը կարդանք ո՛չ միայն Չարեկցի եւ իր դաշնակիցներուն կողմէ 1922ին շարադրուած «Երեքի Դեկլարացիա»ին բացալայտուած անհասկացողութիւն մը, այլ նաեւ դատապարտութիւնը՝ «նատուրալիստական» ոճով գրուած ֆերթուածներուն, *Պեղծողուճախ* մոլորութիւններուն, եւ վերջապէս արուեստի շուրջ չարեկցեան լման հայեացքին, ինչպէս որ ան Երեւան կու գայ 1924ի հաւաքածոյին՝ *Կոմպոզիտի* մէջ, որպէս հանրային ազիտացիայի միջոց, որպէս ֆարոգչական որմագդ: Հակառակ անոր որ նոյն այդ *Կոմպոզիտի*ը «Բոլշեւիկ տրիբուն»ին գործն էր: Ընդունելի էր Պոլշեւիկ ըլլալը, բայց ոչ տրիբուն մը: 1961ի հատորին հեղինակներուն համաձայն՝

¹³ Կարա-Դարւիշի (1872-1930) եւ ընդհանրապէս հայկական ապագայապաշտութեան մասին, տե՛ս Գրիգոր Պըլտեանի գրութիւնները. «Հայկական ապագայապաշտութիւնը Կարա-Տարւիշի առթիւ», *Կայք*, Փարիզ, 1993, էջ 93-112, եւ «Kara Darvish: A Forgotten Futurist», Part 1, *Raft: A Journal of Armenian Poetry and Criticism*, 6 (1992), էջ 39-54: Այդ յօդուածին երկար ապաստած երկրորդ բաժինը այօսը լոյս կը տեսնէ ԿԱՄԻ ներկայ համարին մէջ: Տե՛ս նաեւ Mario Verdone, «Il futurismo armeno», *Carta Segrete*, 20 (1972): Գրիգոր Յակոբեան նոյնպէս կարն յօդուած մը ունի ապագայապաշտ բանաստեղծին մասին. «Կարա-Դարւիշ», *Նորք*, 1 (1992), էջ 124-12:

¹⁴ Իր «Kara Darvish: A Forgotten Futurist», յօդուածին մէջ, Պըլտեան կը գրէ հետեւեալը. «1923ին, ապագայապաշտութիւնը պաշտօնապէս դատապարտուեցաւ եւ շարժումը դարձաւ ստորերկրեայ:... Սովետական շրջանի գրականութեան պատմութիւնները եւ գրողներուն նուիրուած մեկագրութիւնները փորձեցին խուսափիլ այդ “յետամնաց գեղարուեստական շարժում”ը յիշատակելէ, կամ ալ ջանացին անոր կարեւորութիւնը ամէն գիւնով նուագեցնել: Արդիւնքն է կատարեալ բացալայտութիւնը հայերէն լեզուով մատենագիտութեան մէջ» (*Raft*, 6 [1992], էջ 40):

Չարենց եւ յեղափոխութիւնը

շատ էր հոն ազմուկն ու ագիտացիան: Բաւական չէր, կ'ենթադրեմ, արուեստը, հոգեբանութիւնը, պատմողականը, գաղափարայինը, եւ մանաւանդ, ամէն բանէ վեր՝ իրականութիւնը¹⁵: Նոյն դիրքը որդեգրուած է, գրեթէ զուրկ նրբերանգէ, 1978ի ջրարածանէն ճիշդ առաջ հրատարակուած Սուրէն Աղաբաբեանի *Չարենցեան երկհատրեակին մէջ* (որ ի միջի այլոց եւ այսուհանդերձ այդ սերունդէն ժառանգուած լաւագոյն գիրքն է *Չարենցի մասին*¹⁶): Բայց այդ դիրքը կը դառնայ ուղղակի ծաղրանկարային Հրանդ Թամրազեանի *Չարենցեան հատորին մէջ*, այս անգամ բացառապէս արտայայտուած որպէս Հայաստանի մէջ սոցիալիստական եւ ռեալիստական գիտակցութեան պահպանին վերջնական, առարկութիւն չվերցնող խօսքը: 1980ի այդ մեծ գրութեան մէջ ի հարկէ՝ Թամրազեան «Չախ ֆուտուրիզմի հայկական արձագանգները եւ *Չարենցը*» վերնագիրով գլուխ մը ունի, ուր ո՛չ միայն կը դատապարտէ այդ փորձարկումները, որոնք կը վտանգէին Սովետական արուեստը, այլեւ՝ կը հրեւի անոնց ձախողութեան ի տես եւ կը յայտարարէ, որ վերջին հաշուով՝ նախատեսելի էր այդ ձախողութիւնը (ինչպէս գիտեմք, արուեստ կար հոն միայն՝ ուր Սովետական ռեալիզմը արդէն իսկ ի գորու էր, նոյնիսկ իր հոչակումէն տարիներ առաջ, որպէս վարչակարգին պաշտօնական վարդապետութիւնը գեղարուեստի մարզէն ներս)¹⁷:

¹⁵ Տե՛ս Ս. Աղաբաբեանի ղեկավարութեամբ պատրաստուած *Սովետահայ գրականութեան պատմութիւն*, հատոր 1 (Երեւան, 1961, Գիտութիւնների Ակադեմիա), էջ 347-353: Չարենցի մասին գլուխը Յակոբ Սալախեանի հեղինակութիւնն է:

¹⁶ Սուրէն Աղաբաբեան, *Եղիշէ Չարենց*, երկու հատոր, Երեւան, Գիտութիւնների Ակադեմիա, 1973 եւ 1977:

¹⁷ Հրանդ Թամրազեան, *Եղիշէ Չարենց*, Երեւան, Արեւիկ հրատարակչութիւն (2րդ հրատ.), 1987: Տե՛ս հոն «Չախ ֆուտուրիզմ»ի մասին գլուխը, էջ 278-303: Սոյն գրութեան հայերէն տարբերակը պատրաստելու ստեղծ, կը կարգավորուի այդ տողերը ու... վերստին կը սարսափիմ: Ահա քանի մը նմոյշներ Թամրազեանի ռե՛ն. «Ստանդարտ»ը .. գրականութեան մէջ հերձուի էր գեղագիտականը, անգամ գաղափարականը, դուրս գալով արտացոլման, հոգեբանութեան, կենցաղագրութեան դէմ, մերժում էր սոցիալական-հոգեբանական վէպը, գրաման, պոէմը, նկարչութեան մէջ առաջ էր քաշում մասսայական սպառողի խնդիրը, հերքելով «կիսամեռած» պէյզաժը, ժանրը, պորտրետը...» (էջ 304) Այս բոլորը ըսուած են ծաղրական: Բայց ի՞նչ կայ ծաղրական: Չարենցն ու Մայակովսկին այդ շրջանին արդէն իսկ՝ Ի. դարու արուեստի նակատագրին խորագոյն վերլուծողներն էին ու միաժամանակ՝ իրենց մտածողութեան հաւասար՝ կիրառողները: Բայց ահաւասիկ քանի մը տող եւս Թամրազեանի այլանդակ արձակէն, այս անգամ Մայակովսկին

Չարենցեան Ընթերցումներու 4րդ հատորին մէջ կայ Եւգենի Եստուշենկոյի 1978ի ելոյթը, «Արուեստի բանաստեղծական կոչումը» վերնագրով: Եստուշենկոյ կը բացատրէ հոն նախ, թէ մեծ արուեստը կ'ենթադրէ աւանդութեան մը գոյութիւնը ու այդ առումով՝ չենք կրնար գանազանել Մայակովսիին Պուշկինէն կամ Ստանիսլաւսկին Մեյերհոլդէն: Դասականները իրենց շրջանի յեղափոխական արուեստագէտներն էին եւ վերջին հաշուով՝ «մեծ արուեստը միշտ բարոյական յեղափոխութիւն է»: Եւ ո՛չ միայն այդ: Բոլոր ժամանակաշրջաններուն, մեծ արուեստը իր մէջ կը հաւաքէ գայն կարելի դարձրնող աւանդութիւնը ամբողջութեամբ, ինչ որ ինքնին յեղափոխական արարք մըն է.

... Ուստի այն, որ *Չարենցը* դարձրել է սքանչելի յեղափոխական բանաստեղծ, հինց հաստատում է նրա՝ Հայկական աւանդոյթների գաւազ լինելը: Մայակովսկին եւ *Չարենցը* յեղափոխութեան ուսմանտիկներն էին: Հիմա թերեւս շատ բան նրանց ուսմանտիկից մեզ՝ ոչ միայն յաղթանակների, այլեւ ողբերգութիւնների, այդ թուով՝ նաեւ այս երկու յեղափոխական բանաստեղծների ողբերգութեան փորձով իմաստնացաներիս, միամիտ թուայ, եթէ այս երկու դէմքերին կտրենք պատմական կոնտեքստից: Ինչ արած: Մեծութիւնն յաճախ զուգակցւում է միաժամանակ ե՛ւ կանխատեսութեան, ե՛ւ անզիտութեան հետ: Մայակովսկին եւ *Չարենցը* ոչ միայն յեղափոխութեան ուսմանտիկներն էին, այլեւ նրա սէպիտաները¹⁸:

Ուրեմն մէկ պարբերութեան տարածքին մէջ, Եստուշենկոյ կը յաջողի ըսել, որ յեղափոխական բանաստեղծը այն մէկն է, որ մէկ կողմէ կ'ընկերակցի փողափակական յեղափոխութեան եւ միւս կողմէ՝ կը ժառանգէ իր ժողովուրդին աւանդութիւնները: Պէտք է հետեւաբար ենթադրենք, որ յեղափոխութիւն ըսուածը ժողովուրդներու կեանքին մէջ պարբերաբար նորոգուող ազատութեան ու ազատագրումի պահերն են: Զկայ մեծ արուեստ առանց ազատութեան: Զկայ մեծ արուեստ

հեզնանով մէջբերել է ետք. «Ֆուտուրիզմը ճգնաժամի մէջ էր, արդէն ակնառու էին դառնում նրա տեսական, կազմակերպչական եւ ստեղծագործական աշխատանքի իւրօրինակ խոչընդոտները՝ սցիստիստական գրականութեան զարգացման ճանապարհին...: Բարեբախտաբար «Ստանդարտ»-ին վիճակուեց տխուր վախճան...: Այո, *Չարենցը* շուտով զգաց իր սխալը, հրաժարուեց ձախ դիրքերից...» (էջ 304-305):

¹⁸ *Չարենցեան Ընթերցումներ*, հատոր 4, էջ 63:

Չարենց եւ յեղափոխութիւնը

առանց ինքնագիտակցութեան եւ փաղափական բռնադատումներուն դէմ պոռթկումի: Ճի՞շդ է ըսուածը Պուշկինի պարագային: Հաւանաբար, բայց հասարակ տեղիք մըն է, ուրիշ ոչինչ: Ճի՞շդ է Չարենցի եւ Մայակովսկիի պարագաներուն: Գժուար է գիտնալը: Բայց զիս հետաքրքրողը հոս՝ այն է, որ Եւտուշենկոն երկու բանաստեղծներուն անունները կը հնչեցնէ միեւնոյն հոետորական արտաբերումին մէջ եւ զանոնք կը նկատէ ազատութեան միեւնոյն ոգիէն մղուած յեղափոխական բանաստեղծներ, ու որպէս այդ՝ մեծ արուեստի ներկայացուցիչներ: Երկուէն ալ իրենց ժողովրդին աւանդութիւնը կը շարունակէին ու ազատութեան ձայնը կը հնչեցնէին իրենց գործին մէջ: Յեղափոխութիւնը զգմած էր երկուէն ալ, որով հետեւ անկատար էր ան այն ատեն (ֆառասուն տարի առաջ), ու ամբողջութեամբ չէր իրագործուած տակաւին: Այսօր (1978ին), յեղափոխութիւնը կատարելագործուած էր եւ բանաստեղծները աւելի հասուն դարձած էին: Հիմա կրնային վերջապէս ընթացք տալ զուտ վարչական սեղմումներուն դէմ իրենց դիմադրական պոռչումին, առանց զգումելու վախին պատճառով ընկրկելու: Այդ էր ահա այսօրուան ուժը: Արդեօք ընթերցողը կ'անդրադառնա՞յ, թէ հոս ըսուածը բառ առ բառ, երանգ առ երանգ, շիղ առ շիղ, կը հակադրուի Չարենցի 1924ի Մարքսական մէջբերումին: Ուրեմն այս էր Միասնիկեանին ուզածը, Եւտուշենկոյին այս հառն էր յիսուն տարի առաջուրնէ նախատեսուած, սպասուած, փափաքուած, ստեղծուած, յեղափոխութեան եւ ազգայնականութեան այս մեծ հաշտեցումը, աւանդութեան փրկութիւնը, արուեստին հոչակումը որպէս մէկ ու միակ շարունակականութիւն:

Կրկին ուրեմն՝ Չարենց եւ Մայակովսկի, միասին: Ու կրկին ուրեմն՝ արձանագումի, յեղափոխութեան շատագովի, «մեծ արուեստ»ի ներկայացուցիչի իրենց յետ մահու հակաազգիրին ենթակայ: Ինչ որ կը ստիպէ որ վերադառնանք 1921-1924 ժամանակաշրջանին: 1923: Արտաշէս Կարինեան անուանարկիչ յօդուած մը գրած էր *Ռոմանս անսէր*ին դէմ, դատապարտելով անոր գոեհկութիւնը, փաղափական եւ գեղարուեստական «ձախութիւն»ը, լեզուական անկումայնութիւնը, եւ պոռնկա գրական ձգտումները¹⁹: Ծանօթ է Չարենցի պատասխանը իր

¹⁹ Կէս դար ետքը, Կարինեան *Եղիշէ Չարենց* վերնագրով գրքոյկ մը կրատարակած է (Երեւան, Գիտութիւնների Ակադեմիա, 1972), ուր չկայ 1922ի յօդուածը, բայց կան 1926 ու 1955ին գրուած յօդուածներ, նկարագրական բնոյթի եւ առանց բանավէճի, եւ 1961ին շարադրուած «յուշեր»: Այդ յուշերուն մէջ, կը յիշատակէ իր «Վտանգաւոր սայթափում» յօդուածը եւ Չարենցին պատասխանը, առանց թշնամանքի եւ առանց յաւելեալ նկատա-

«Pro Domo Sua» ինքնապաշտպանութեամբ, ուր ի միջի այլոց՝ կը գրէ հետեւեալը.

Իմ «Ռոմանս անսէր»-ով ես դուրս եմ եկել մի կողմից մեր Հին (Տէրեանական) պոէզիայի, միւս կողմից մեր «պրոլետարականներ»ի դէմ: Ցանկացել եմ պատկերել սէրը: Ինչպէ՞ս: Տէրեանական պասիւ, երազային վերաբերմունքին դէպի «կին»ը, դէպի այդ բուրժուական «ցնորք»ը՝ ես հակադրել եմ առնական ատելութիւնը դէպի այդ «ցնորք»ը, որ մարմին ու միտ ստանալով դառնում է ոչ այլ ինչ, եթէ ոչ «ոսկեզօծ կատու», էգ-ցոյց եմ տուել նրա միջուկը... Ի՞նչ սէր երբ միլիոններն են եկել հանդէս – ահա իմ պոէմի իմաստը: Մէ՞ր էք ուզում: Ինչո՞ւ չէ, կը տամ: ... Ամենասեւ չարականութիւնը միայն կարող է չտեսնել իմ 17 թուականից մինչեւ օրս ձգուող ստեղծագործութեան մէջ հոգեկան ահռելի այն շղատումը, որ մինչեւ հիմա էլ շարունակուած է՝ ձգուած ունենալով ձեւաւորում գտնել, կերպաւորուել, գեղարուեստօրէն պատկերուել: Չեզհամար դեռ թանկ է «ցնորք»ը, որ մինչեւ օրս էլ հալչում է ձեր սրտե-

ուով: Ինչո՞ւ: Որովհետեւ ինքզինքն յաղթական կը նկատէ 1923ին ծագած վէճին մէջ: Պարզ է, որ ինքը յաղթած է, քանի որ «Ռոմանս անսէր»ը չէ մտած Ամբողջական գործերու հատորին մէջ...: Կարինեան հոս կը պատմէ նաեւ *Ստանդարտի* մասին իր տեսանկիւնէն (էջ 88-91): Կ'արժէ մէջբերել այս տողերն ալ. «...Այս անգամ էլ նա դառնում է իր մտերիմների գոհը: ... Նա արդէն սկսում էր մօտեցալ աւելի ճիշդ այն ուղեգծին, որ մշակուել էր կուսակցութեան կողմից կուլտուրական ժառանգութեան նկատմամբ: Ահա նոր բեկման այդ օրերին Չարեանի շրջապատողները թելադրում ու գրեթէ ստիպում են նրան հանդէս գալ հայկական նոր տիպի կոնստրուկտիվիզմի կամ լեֆիզմի նոր տարբերակի հետեւորդի դերում» (էջ 88): Հոս պահ մը պէտք է կենալ: Ինչո՞ւ Չարեան պէտք ունէր ուրիշներու (ակնարկութիւնը կ'երթայ *Ստանդարտի* իր ընկերներուն), մոլորելու համար: Չէ՞ր կրնար միմեկը մոլորիլ: Կը շարունակեմ մէջբերել. «Իր հիմնական ուղղութեամբ դա ե՛ւ լեֆիստական մի ուրոյն “մանիֆեստ” էր, ե՛ւ միաժամանակ կոնստրուկտիվիզմի հիմնաւորման բուռն-մարքսիստական մի նոր փորձ: Մի երկու օր շարունակուում էին բաւական սուր վէճերը: Եւ ահա շատ անակնկալ կերպով ինքը Չարեանը որոշում է խիզախօրէն հենց այդ ժամանակ կտրել իր կապերը “ձախ” շաղկրատների հետ եւ բռնել *միանգամայն նոր ուղեգիծ* – նոր դիրքորոշում “հին” արուեստի նկատմամբ: ... Չարեանը յանգում այն եզրակացութեան, որ “Ստանդարտ”ի հրատարակութիւնը եղել է սխալ մի ձեռնարկ...» (էջ 89): Անշուշտ այս տողերը շարադրելու տեսն (1961ին) Կարինեան ոչինչ գիտէր Միասնիկեանի միջամտութեան մասին, կամ այդպէս կը ձեւացնէ: Քայց 1972ին, կարդացած պիտի ըլլար Մագմանեանի պատմածը իր յուշերուն մէջ: Եւ սակայն աւելի հանգստաւէտ կեցուածք էր հաւատալն ու հաւատացնելը, որ Չարեան ինքը անդրադարձած է իր սխալին ու որոշած է նոր ուղեգիծ մը բռնել:

Զարեհն և յեղափոխութիւնը

րում...: Ես չեմ ուզում այդ «ցնորք»ը, որը իմ անցեալ, մինչյեղափոխական ստեղծագործութեան հետ «թքել եմ արդէն դէն»²⁰:

Այս pro domo պաշտպանութեան առաջին մասը (ուղղուած Պրովետարական Ասոցիացիային դէմ, որ հիմնուեւ էր 1922 Դեկտ.ին և արդէն իսկ ժամանակ գտեր *Ռոմանս անսէրը* դատապարտելու) կը զարգացնէ այսպէս՝ Զարեհնի բանաստեղծութեան ամենէն յայտնի բնանկութիւնն մէկը. սուգի անհրաժեշտութիւնը, առասպելի վերջաւորութիւնը և վերջաւորութեան արձանագրութիւնն ու ընկալումը, «անդրանցական» (տրանսցենստենդալ) պատրանքը, անխուսափելի ցնորքը: Բոլոր այս բնանկութիւնն մանրակրկիտ նկարագրութիւնը տրուած է իմ Writers of Disaster-իս առաջին հատորին մէջ: Բայց Զարեհն յետ-գրութիւն մը կ'աւելցնէ, այս անգամ՝ ուղղակի Կարինեանին դէմ, ու վերջինս կը ծաղրէ որովհետեւ Մարիէլեգոֆն ու Շերշենեւիչը նկատուած են անոր կողմէ որպէս «ձախ», մինչդեռ ուրիշ բան չէին ըրած, եթէ ոչ հակառակիլ գեղագիտական իսկական «ձախ»ին, այսինքն՝ Մայակովսկիին:

Այդ խեղճուկ իմաժինիստները, որոնց ամբողջ գործունէութիւնը կայացել է Մայակովսկու գրական նուաճումները գոեհկացնելու, ոչ մի հմայք չէին կարող ունենալ «պրովինցիալ»իս աչքին: Եթէ հարկ կայ ասելու, ես կարող եմ յայտարարել, որ շատ բան եմ սովորել Մայակովսկուց, որին պարծանքով կարող եմ համարել իմ ուսուցիչը²¹:

Կարիքը կա՞յ յիշեցնելու որ Զարեհնեանն ֆննադատութիւնը ութսուն տարիէ ի վեր, կարծեմ առանց բացառութեան, միշտ Կարինեանին իրաւունք տուած է Զարեհնցին դէմ, Մայակովսկիի մասին այս վիճարկման մէջ: Այդ ֆննադատութեան հիմնական դրոյթը այն եղած է, որ Զարեհնը Մայակովսկին «ֆուտուրիստ» կը կարծէր այնպիսի շրջանի մը, երբ Մայակովսկին ինքը 1922էն ի վեր արդէն իսկ մէկդի ձգած էր ապագայապաշտութեան դիրքերը ու որդեգրած բանաստեղծական իրապաշտութիւն մը, որ շատ աւելի կը համապատասխանէր այն ամէն ինչին՝ զոր յեղափոխութիւնը անշուշտ կը սպասէր իրմէ: Այդ է մօտաւորապէս 1961ին Մալախեանի առաջարկած բացատրութիւնը:

... Զարեհնը Մայակովսկուն իր ուսուցիչը ճանաչելուց յետոյ դեռեւս շատ ճանապարհ պիտի անցնէր, որպէսզի հասկնար և ստեղծագործ-

²⁰ ԵՃ, հատոր 2, էջ 38-40:

²¹ Անդ, էջ 42:

օրէն իւրացնէր ռեւոլուցիայի մեծ երգչի բանաստեղծական նորարարութիւնը: Մայակովսկին, որ նոյն 1922 թ. գրել էր ռեւոլուցիոն հումանիզմով ներթափանցուած «Սիրում եմ» պոէմը, դեռեւս շարունակում էր Չարենցին պատկերանալ ֆուտուրիստական փառքի դափնեպսակով. ուստի եւ Հայ բանաստեղծի ուսումնասութիւնը Մայակովսկուց այդ շրջանում կրում էր միակողմանի, ըստ էութեան՝ ձեւական բնոյթ: «Ռոմանս անսէր»-ում Չարենցին չյաջողուեց վեր հանել մարդկային զգացմունքների հարստութիւնն ու գեղեցկութիւնը...: Աէրը Մայակովսկու երկերում վիթխարի է, հզօր, գեղեցիկ... «Ռոմանս անսէր»-ում Չարենցը մեխանիկօրէն ներմուծում է որոշ պատկերներ «Վաղդիմիր Մայակովսկի» տրագեդիայից, «Վարտիքաւոր ամպ» եւ «Ողնաշարի սրնգափողը» պոէմներից, որոնց այստեղ արդէն կորցնում են սոցիալական այն իմաստը, որ ունէինք Մայակովսկու գործերում: ... «Ռոմանս անսէր»-ը հնչում է որպէս անախրոնիզմ, որպէս Մայակովսկու վաղ ստեղծագործութեան՝ այն էլ միակողմանիօրէն ընկալուած, ուշացած արձագանգ²²:

Այսօր բարոյապաշտ ֆենադատութիւն (եւ չարակամութիւն) մէկ հատիկ ֆերթուածի մը համար (թէեւ Պոէզոզուռնաին վերապահուած նշումները անլի բարեացակամութիւն եւ խելամտութիւն չեն ցուցաբերեր) ցոյց կու տայ մէկ բան. որ հոն վտանգ մը կար, որուն առաջը պէտք է առնուէր ամէն գնով: Այնքան Չարենցի բացատրական ծանօթութիւններն ալ, թէեւ հանգամանալից ու հիմնաւորուած, երբեմն Չարենցի «ձախ» ձգտումներուն դէմ պախարակումի նոյն հովանիին տակ կը գտնուին: Մինչեւ իսկ Անահիտ Չարենցը իր բաժինը կը բերէ այս անախորժ գրսետորումին, հակառակ անոր՝ որ իր պարագային մշակութային ֆարոգչութեան պատասխանատու մարմիններուն հետ գործակցութիւն չէր կրնար ըլլալ: Հոս ալ ամբողջ հատուածը կ'արժէ մէջբերել.

Յեղափոխութեան յաղթանակից յետոյ, բնական է, որ արուեստի, գրականութեան, գեղագիտութեան մէջ եւս հին աւանդոյթները վերանայելու հարց առաջանար: Յեղափոխական գրողները հանդէս եկան նաեւ արուեստի մէջ հինը ժխտելու դիրքորոշումով: ... Թէեւ Չարենցը բազմազան կապերով առնչուած էր Հայ, ուսեւ համաշխարհային գրականութեան լաւագոյն աւանդների հետ, բայց 1921-1924 թուականներին նա եւս տուրք տուեց դասական ժառանգութիւնը ժխտելու «մանկական հիւանդութեան»-ը, կարծելով որ այն խանգարում է նոր արուեստի ստեղծման պատմական խնդրին: ... 20-ական թուականների սկզբին Չարենցը Մոսկուայում շփուում է ռուսական մտաւորականութեան այն շրջանակին հետ, որտեղ գլխաւոր դէմքն էր Մայակովսկին:

²² Տե՛ս Սովետահայ գրականութեան պատմութիւն, հատոր 1, էջ 349-350:

Չարենց եւ յեղափոխութիւնը

Այդ օրերին Ռուսաստանում Մայակովսկու խմբագրած «Լեֆ» ամսագիրը նոյնպէս կոչ էր անում հրաժարուել դասականների ժառանգութիւնից, դուրս նետել նրանց «արդիականութեան նաւ»ից: ... Ահա տեսական այս դրոյթների պրակտիկ մարմնաւորումն էր «Ռոմանս անսէր» պոէմը: Չարենց այստեղ փորձեց իր դեղագիտական նոր օրէնքները կիրառել բանաստեղծութեան մէջ, զգալի չափով հետեւելով Ֆուտուրիստական սկզբունքներին: ... Շուտով Չարենց հրաժարուեց իր սխալ հայեացքներից, ափսոսալով, յատկապէս, Տէրեանի պոէզիայի դէմ իր կատարած բիրտ, անարդարացի յարձակումների համար²³:

Անսխիտ Չարենց հոս ֆուտուրիստական ձգտումներուն նկատմամբ իր կարծիքը երբ կը յայտնէ, ոչինչով կը տարբերի անշուշտ Սովետական շրջանի քննադատութեան սովորական կեցուածքէն: Ինչ որ կ'անհանգստացնէ հոս ընթերցողը՝ այն է, որ իր հօրը որդեգրած դիրքորոշման ու իր հօրը գրած գործերուն ժխտումն է այդ կեցուածքը: Ժխտում մըն է, որ միաժամանակ՝ հաւատարմութեան արարք մըն ալ է, քանի որ Չարենցին ըրածը այդ օրերուն ուրիշ բան չէ եղած, եթէ ոչ ինքնաժխտում մը, թէկուզ պատմականօրէն անհրաժեշտ ու ապագայ արտադրութեան շնորհիւ արդարացուած: Գիտե՞նք նաեւ, որ մինչեւ կեանքին վերջը՝ Չարենց պաշտպանած է Մայակովսկին զայն քննադատողներուն դէմ²⁴:

4

Հիմա արագ ձեւով աչֆի պիտի անցնենք 1921ի եւ 1924ի միջեւ երկարող Չարենցի չափածոյ գործին քննի մը յատկանիշները, որոնք կը հաստատեն Մայակովսկիին հետ մօտիկութիւնը²⁵: Առաջինը անշուշտ

²³ Անտիպ եւ Հաւաքուած երկեր, Երեւան 1983, էջ 610-611:

²⁴ Երկերի ժողովածու, Զ, էջ 588, ուր կան այդ մասին անհրաժեշտ տուեալները:

²⁵ Հոս ծանօթութիւն մը անհրաժեշտ է նշելու համար իրողութիւն մը, որ իր տեղն ունի (թէեւ անուղղակի) Չարենցի յետ մահու կենսագրութեան հետ: Մայակովսկիի գործերուն թարգմանութիւնը տրամադրելի է հայերէն լեզուով, *Ընտիր երկեր* վերնագիրով ու երկու հատորով, լոյս տեսած Երեւան, 1950ին, այսինքն այն իսկ շրջանին՝ երբ Ստալինի դրդումով Մայակովսկիի վերջնական արձանագումը տեղի կ'ունենար որպէս յեղափոխութեան բանաստեղծ: Դաժան է բանաստեղծներու նախապահը, երբ քաղաքական իշխանութեան հետ իրենց յարաբերութիւնը մաս կը կազմէ այդ նախապահին: Բայց ներկայ պարագային՝ դաժան է ուրիշ պատճառով մըն ալ, կապուած ուղղակի՝ Չարենցի կենսա-մահագրութեան: Ինչո՞ւ: Որովհետեւ թարգմանութեան հեղինակը Գեորգ Արովն էր, նոյն Գեորգ Արովը՝ որ Չարենցի հետ ստո-

այն է, որ զարգացող յեղափոխութեան հետ՝ անհրաժեշտ էր նաեւ նոր արուեստի մը ստեղծումը: Երկու բանաստեղծներուն մօտ հետեւաբար կայ «նոր»ի հոետորութիւն մը, որուն կ'ենկերակցի ժամանակին հետ քայլ պահելու հաստատամտութիւնը, ինչպէս նաեւ այն համոզումը թէ ընկերային յեղափոխութիւնը կը պահանջէ մարդկային գոյութեան հիմքերուն շրջափոխութիւնը: Պէտք է ընդգծել, որ այդպիսի համոզում մը իր կարգին՝ պատմական նորութիւն մըն էր: Աշխարհի երեսին ո՛չ մէկ ուրիշ յեղափոխութիւն գրողներուն մօտ այդպիսի հաւատամք ու յանձնառութիւն չէր ներչնչած (բայց Ի. դարը մեզ յագեցրնելու աստիճան կրկնեց ու կրկնեց այդ նոյն ժեսքը աշխարհի չորս կողմը): Հոս ըսուածը բնականաբար բացարձակապէս յատուկ չէ ֆուրբուրիզմին: Բայց այդ հաւատամքին առաջին հետեւանքներէն մէկը այն էր, որ նոր տեսակի արուեստի մը որոնումը էական պահ մըն էր մարդոց միտքերու վերանորոգումին ձգտող յեղափոխական ծրագրին: Ինչ որ պ ըսուի դասական անցեալի գեղեցկութիւնները պահելու եւ նոր արուեստը անոնց վրայ հիմնելու պատմական անհրաժեշտութեան մասին, անժխտելի կը մնայ այն իրողութիւնը, որ 1921-1924 շրջանի Չարեւնցի (եւ Մայակովսկիի) մտային ու բանաստեղծական աշխատանքը այդ ընդունուած գաղափարին դէմ կ'աշխատէր, կատարեալ համոզումով: Համոզումով մը, որ քանի մը տարի հո՛ւ՛ Մայակովսկին մղեց անձնասպանութեան: Եւ ամէն պարագայի՝ ընթացքի մէջ գտնուող յեղափոխութեան առաջնակարգ մասնակիցներն էին բանաստեղծները:

Ասկէ կը բխի երկրորդ գլխաւոր յատկանիշը. «ես»ի գեղագիտութիւնը այդ շրջանի Մայակովսկիի (եւ Չարեւնցի) բանաստեղծութեան մէջ: Անհատական ենթակայութեան հարց մը չէ: Ենթակայութիւնը հոս կ'անհետանայ: Անոր տեղը կը գրաւէ բանաստեղծին «անուն»ը, որ յառաջաբեմ կու գայ ամէնուրեք: Ասկէ՝ «Վլադիմիր Մայակովսկի» ողբերգութիւնը, կամ հայ բանաստեղծին «Չարեւնց-Նամէ»ն: Ուրիշ

բարբաժ էր «Երեքի Դեկտեմբեր»ն ու ետքը դարձած էր իր ամենէն ողբերգական միջոցներէն մէկը, իր դէմ տածելով միջնա մահ ու մահէն անդին երկարող ստեղծութիւն մը: Արովը ուրեմն: Որ այդ ձեւով՝ վերջնականապէս իր վրէժը կը լուծէր Չարեւնցին դէմ: Մայակովսկի թարգմանելով, ինքը՝ Արովը կ'իւրացներ յեղափոխական բանաստեղծութեան էանիւթը, գոր Չարեւնցի կենդանութեան՝ ստիպուած էր ձգելու անոր ձեռքը: Չարեւնցը երկրորդ անգամ մը կը մեղցուէր: Այսօր մենք՝ ոռուսերէն չգիտցողներս Մայակովսկին կը կարդանք Արովի թարգմանութեամբ: Հոյակապ օրինակ մը ետք վերլուծական գերորոշադրութեան:

Զարենց եւ յեղափոխութիւնը

ձեռով ըսուած, երկուքն ալ, Մայակովսկի ինչպէս Զարենց, կը ծրագրէին բանաստեղծական սեռերուն լման վերակազմաւորում մը (կամ անոնց միջեւ համակարգային խառնուրդ մը ու խառնաշփոթութիւն մը): Անձնանունի գեղագիտութեան ծնունդը կը նշէ էպիկական լիրիկայի մը ծնունդը, կամ (ինչ որ ա՛լ աւելի տարօրինակ կը հնչէ) լիրիկական էպոսի մը²⁶: Այս նոր սեռը, որուն համար մասնաւոր անուն մը չունինք (հաւանաբար որովհետեւ անկարելի սեռ մըն է), այն մէկը պիտի ըլլար որուն միջոցաւ բանաստեղծութիւնը ինքզինքը պիտի հռչակէր յեղափոխութեան ռահվիրան, կամ թերեւս մինչեւ իսկ՝ բուն ինքն յեղափոխութիւնը²⁷: Լիրիկական դիւցազներգութեան մը անկարելի ժանրը, բանաստեղծին անձնանունով բնակուած, միակ վայրն էր ուր (եւ որուն միջոցաւ) յեղափոխութիւնը կրնար լիովին կատարուիլ: Այսպիսի գաղափար մը յստակ է որ պիտի չհասկցուէր (եւ եթէ հասկցուէր՝ պիտի չընդունուէր) յեղափոխութեան քաղաքական իշխանութիւններուն կողմէ, հակառակ անոր՝ որ կատարելապէս տրամաբանական է: Եւ սակայն Մայակովսկիի ինչպէս Զարենցի կեդրոնական գաղափարն էր, Պաստեռնակին կողմէ սխալ (թէ ընդհակառակը՝ նի^օշո) մեկնաբանուած որպէս «վիպապաշտ ցնցիչ կեանագրութիւն»: Ճիշդ է, որ այս նոր ժանրը ինքն իր մէջ կը պարփակէ որոշ «բատերականութիւն» մը, որ «ցընցիչ»ին պայմանն է: Զի գար սակայն (կամ գոնէ այդ չէ եականը) գրութեանական եւ անհատական «ես»երու միջեւ անհաւանական երկխօսութեան: Ա.^օյլ: Այլ նշան մըն է, «ժամանակ»ին մէջ արձանագրուած ու որպէս այդ ինքզինք մտածող բանաստեղծութեան մը ցնցիչ նշանը: Որքան որ յարակարծական երեւի, բանաստեղծական տեխտին մէջ անձնանունին բազմապատկութիւնը եական նշաններէն մէկն է, որ երեւան կը բերէ բանաստեղծու-

²⁶ Այս «անձնանունի գեղագիտութիւն»ը եւ մասնաւորաբար՝ անձնանունի գործածութիւնը որպէս ծածկանուն, կարգ մը ուսումնասիրութիւններու առարկան եղած են Մայակովսկիի պարագային (Յուրի Տինիանով, Փիքըր Ստայնըր, Սվետլանա Պոյմ): Անշուշտ՝ համապատասխանը գոյութիւն չունի Զարենցի պարագային: Այս կէտին շուրջ առնուազն՝ Զարենցեան գրականագիտութիւնը չէ կատարած իր պարտականութիւնը:

²⁷ Գրական սեռերու բաշխումի եղանակներուն մէջ յեղափոխութիւն մը ինչպէ՞ս կրնայ հաւասարը հանդիսանալ բուն իսկ յեղափոխութեան: Դժուար հասկնալի գաղափար մըն է: Բայց եւրոպական վիպապաշտութեան գլխաւոր սկզբունքներէն մէկն է: Փրիտրիի Շլէկըլ, *Աթէնէում* հանդէսի շրջանին (1798-1800), գրական սեռերու նոր մտածողութիւն մը կը պահանջէր որպէս մտածումի յեղափոխութիւն, որ պիտի ըլլար միաժամանակ նոր ժամանակներու ընկերային կարգերու ինքնագիտակցութեան եւ շրջափոխութեան եղանակը:

քիւնը իբրեւ յեղափոխութիւն: Եւ ուրեմն իբրեւ քաղաքական յեղափոխութեան ո՛չ թէ երգիչը, ո՛չ թէ շատագովը, ո՛չ թէ ժամանակակիցը, այլ ուղղակի՝ մրցակիցը: Այսպիսի երեւոյթ հնարաւոր էր միմիայն ամբողջատիրութիւններու ժամանակաշրջանին²⁸:

Երրորդ հասարակաց յատկանիշը, որ կը բնորոշէ նոյնքան Մայակովսկեան որքան Չարենցեան բանաստեղծութիւնը այդ շրջանին բանաստեղծական լեզուի չափազանցուած գոեհկացումն է: Այս մէկ կէտը անձանօթ չէ գրականագէտներուն, քանի որ ե՛ր Մայակովսկի, ե՛ր Չարենց այդ մասին բացայայտօրէն արտայայտուած են: Տեսանելի է ան քիչ մը ամէն տեղ Չարենցի 1921-1924ի գործերուն մէջ, *Ռոմանս անսէր*էն մինչեւ ռատիո-պոէմները, մինչեւ *Կապկազ*ն ու *Պոէզոզուոնան*: Անշուշտ ԼեՖեան մեծ սկզբունքներէն մէկն է: 1924ի *ԼեՖ* հանդէսին նուիրուած իր գրախօսականին մէջ (որ *Ստանդարտի* մէջ լոյս տեսած է եւ ուրեմն երբեք ընթերցողներուն չէ հասած մինչեւ *Երկերի ժողովածու*ին մէջ տպուիլը), Չարենց կ'որդեգրէ այդ սկզբունքը²⁹: Այս գուտ պոէտիկական յատկանիշներուն (նորի պաշտամունք որպէս նոր, սեռերու խառնուրդ, անձնանունի բազմապատկում, վիպապաշտ ֆերթոլագիտութիւն, լեզուի գոեհկացում), պէտք է աւելցնել երկու բանաստեղծներուն հաստատ որոշումը միշտ եւ ամէն առիթով՝ իրադարձութիւններու կեդրոնը գտնուելու, առանց միջնորդի, առանց յապաղումի: Այդ որոշումին տեսարանական ձեւակերպում տրուած է Չարենցի կողմէ *Ստանդարտի* յառաջաբանին մէջ, երբ արուեստի պատմական պաշտօնին մասին Պլեխանովի զարգացուցած անդրադարձումներուն կ'արձագանգէ³⁰: 1924ին այդ որոշումն ու հաստատամտութիւնը կ'արտայայտուէր «ագիտկա»ի ձեւին գործա-

²⁸ Բանաստեղծութեան եւ ամբողջատիրական վարչակարգին միջեւ այս արասփելի մրցակցութիւնը՝ դիմադրիմութիւնը *Yeghishe Charents, Poet of the Revolution* հատորին համար գրուած յառաջաբանին կարեւոր նիւթերէն մէկն է, գոր զանց կ'անցնեմ հոս:

²⁹ Անշուշտ ինչ որ հոս կը կոչենք «բանաստեղծական լեզուի գոեհկացում» Չարենցեան բանապաշարով կը կրէ «ոնի իջեցում» անունը, եւ Մայակովսկիի լեզուին մէջ՝ *snizhenie stilia*: Տե՛ս ԵԺ, Զ, էջ 109: Տե՛ս նաեւ համապատասխան ծանօթութիւնը, էջ 621-622: Ափիւոֆի մէջ (առանց ո՛չ մէկ կապ ունենալու Չարենցի ու Մայակովսկիի հետ բնականաբար), Վահէ Օշականն է որ կիրառած այդ սկզբունքը իր բանաստեղծական գործին գրեթէ մէկ ծայրէն միւսը: Նպատակը հոս ալ՝ «պոէտիկականութեան» քայքայումն է, ինչպէս էյլընպատմը կ'ըսէր Մայակովսկիի պարագային:

³⁰ Տե՛ս ԵԺ, Զ, էջ 97, «Ստանդարտի գրական ծրագրի մասին»:

Զարենց եւ յեղափոխութիւնը

ծուրեամբ: Բառին բացատրութիւնն ալ կու տայ նոյն ներածութեան մէջ. «Ոչ մի վայրկեան չպէտք է մոռանալ, որ “ագիտկա” բառը մենք գործածում ենք իբրեւ տերմին՝ նիւթին մօտենալու կոնկրետ, անմիջական, ոչ ֆոլարկուած պրիոմը ընդգծելու համար»³¹:

5

Ճշմարտութիւնն այն է, որ Զարենց երբեք ամբողջովին չէ թօքափած իր այդ ցանկութիւնը, դէպքին այդ անմիջականութիւնը, բանաստեղծական արարքին թատերականութիւնը: Անկասկած այդ էր Պաստեռնակին չսիրածը, 1934ի Գրողներու Միութեան համաժողովին, Զարենցի խօսքէն ետ: Իր ելոյթին մէջ, որպէս պատասխան Էհրընբուրկին, Զարենցին դրած հարցը արուեստի «բարդութեան» հարցն է: Գեղագէտին արուեստը չի կրնար բարդ չըլլալ, բայց անհրաժեշտ է այդ բարդութիւնը զանցել հասնելու համար «սինթետիկ»՝ համադրական արուեստի մը: Որոշ չափով՝ Զարենց այդ բարդութիւնը կը պահանջէր նաեւ ինքն իրեն համար, գիտնալով որ Պաստեռնակի մը կամ Տիխոնովի մը յատկանիշն էր ան: Եթէ նիշդ է, որ միաժամանակ կ'ուզէ անկէ անդին անցնիլ, այդ զանցումը պէտք է կատարուէր ո'չ թէ յետադարձ, այլ՝ յառաջընթաց շարժումով մը, աստիճանաբար: «Ես շատ եմ սիրում Բ. Պաստեռնակին. իմ ստեղծագործութեան որոշ գիծերով ինքս նման եմ նրան, բայց այդուհանդերձ զգում եմ, որ “բարդութիւն”ը մասամբ “ինտելիգենտական” բարդութիւն է, որը մենք պէտք է յաղթահարենք, որ վաղուայ կուլտուրապէս անած պրոլետարիատը հազիւ թէ աշխարհը տեսնի ու զգայ մեր “բարդ” ասոցիացիաների պրիզմայի միջով...»³²: Այսպէս ուրեմն Զարենց դարձդարձիկ նամբայ մը կը ստեղծէ երկու մերժումներու միջեւ. մէկ կողմը՝ գեղագէտին բանաստեղծութիւնը, միւս կողմը՝ Լենինեան օգտապաշտութիւնը, հոս բացայայտ կերպով բացատուած: Համադրական արուեստը, որուն շատագովը կը դառնայ այս ելոյթին մէջ, տակաւին չէ եկած երեսան, կ'ըսէ, մեր ժամանակներու բարդ արուեստին մէջ: Այս համաձիբին մէջ է, որ Զարենց կ'արտասանէ Մայակովսկիին անունը: Կրնամ սխալիլ, բայց ինծի այնպէս կը թուի որ այս՝ միակ անգամն է որ Զարենց հրապարակային ձեւով արտասանած է Մայակովսկիին անունը, ոռուս բանաստեղծին անձնապատկերէն ետք: Ահա՛ հատուածը.

³¹ ԵԺ, Զ, էջ 106-107:

³² ԵԺ, Զ, էջ 279:

Վերջ ի վերջոյ չնչին արժէք ունի այն բարդ արուեստը, որը՝ նպատակայարմարութեան եւ այժմէականութեան իմաստով, տարակուսանք է առաջացնում հոյնիսկ այդ արուեստը ստեղծող հեղինակի մէջ: Շատ լաւ էր հասկանում դա Մայակովսկին, սակայն նա ընթանում էր նուազագոյն դիմադրութեան ուղիով: Նրա մեծագոյն ողբերգութիւնը այն էր, որ նա հասկանում էր դա, բայց եւ որպէս գեղագէտ չկարենալով յաղթահարել իրեն՝ թեմայի գեղարուեստական բարդութեան եւ այժմէականութեան նոր սինթեզում³³:

Այսպէս ուրեմն, 1934ի Չարենցի աչքին, Մայակովսկիի ողբերգութիւնը այն էր, չէր կարողացած այնպիսի նոր արուեստի մը նախատուեալները ստեղծել, որ ըլլար բարդ եւ միեւնոյն ժամանակ զանգրւածներուն հասանելի, գեղագէտներուն պահանջները գոհացրնող եւ միեւնոյն ժամանակ յեղափոխութեան իտէպներուն յարմար: Այստեղ Չարենց մասամբ կ'իրացնէ Մայակովսկիի մասին հայեացք մը, որ առաջարկուած էր ատկէ առաջ իշխան Միրսկիի «Երկու մահեր» նշանաւոր խոհագրութեան մէջ: Ահաւասիկ Միրսկիին բառերը.

Ծանօթ չենք Մայակովսկիի անձնասպանութեան ենթակայական պատճառներուն... Բայց իր մահուան առարկայական պատգամը յստակ է. Մայակովսկի կը հասկնար ու կ'ընդունէր որ Սովետական նոր մշակոյթը պէտք չունի անհատապաշտ գրականութեան, այսինքն այն գրականութեան՝ որ իր արմատները կը նետէ նախա-յեղափոխական ընկերութեան հողին մէջ³⁴:

Չարենցի դրոյթը թերեւս Միրսկիին ըսածին չափ պարզամիտ չէ (թէեւ ուրիշ առիթներով՝ Միրսկիին շատ լաւ գիտէր գնահատել Մայակովսկիի ֆեթթողութեան մեծութիւնը եւ նոյնիսկ բարդութիւնը): Բայց

³³ Եժ, Զ, էջ 280:

³⁴ D.S. Mirsky, «Dve smerti: 1837-1930», յօդուած մը որ տրամադրելի է *Stikhotovoreniya: Stat'i o russkoi poezii*, ed. G.K. Perkins and G.S. Smith (Berkeley, CA, 1997), գիրքին մէջ, էջ 134: Մէջբերումս կու գայ ձ.Ս.Միրսկիին հետեւեալ գիրքէն. *Mirsky, A Russian-English Life, 1890-1939* (Oxford: Oxford University Press, 2000), էջ 189. Greta N. Slobin, իր յօդուածին մէջ՝ «D. S. Mirsky: The Death of a Modernist», *The Harriman Review*, 13 (2001), էջ 6, Միրսկիին հաստատումը կը յարասէ հետեւեալ ձևով. «Մայակովսկիի անձնասպանութիւնը նշեց ֆազնեցի ընկերութեան մէկ արտադրութեան՝ անհատական արուեստագէտի ժամանակաշրջանին վերջաւորութիւնը, նոյնիսկ եթէ բանաստեղծը ինքը՝ Յեղափոխութեան կողմին էր: Միրսկի կը հաստատէ, որ Մայակովսկիի անձնասպանութեան առարկայական պատճառը այն էր, որ հասկցած պէտք է ըլլար ան թէ այդպիսի արուեստի մը համար տեղ չկար այլեւս Սովետական աշխարհէն ներս»:

Չարենց եւ յեղափոխութիւնը

այսուհանդերձ յստակ է, որ 1924ի դեպքերէն տասը տարի ետք՝ Չարենց հոս կ'արդարացնէ իր անձնական ուրացումը: Եթէ 1924ին ինքզինքը ուրացած չըլլար (կամ եթէ չմղուէր ուրացումի), գրական անձնասպանութիւն գործած պիտի ըլլար: Կասկածէ վեր է, որ Միսանիկեանը հասկցուցած է իրեն այդ իրողութիւնը: Որպէսզի կարենար մնալ հաւատարիմ (ինքն իրեն, մեծ արուեստին, կամ «բարդ» բանաստեղծութեան, որուն մասին սակայն՝ ոչինչ գիտէր տակաւին 1924ին), պէտք է նախ ուրանար: Ուրանար ինքզինքը, ուրանար Մայակովսկին: Ուրանար բանաստեղծութիւնը *իբրեւ* յեղափոխութիւն: Կ'երեւի՝ չկայ հաւատարմութիւն առանց ուրացումի:

Չարենցի եւ Մայակովսկիի միջեւ հանգիտութիւններու այս արագ վերլուծումը ցոյց կու տայ, որ «բանաստեղծութիւն եւ յեղափոխութիւն» բնանիւթին շուրջ կարելի չէ ճառել ընդհանրութիւններով: Կը պահանջէ ան մանրամասնութիւններուն ուշադիր մեկնողական աշխատանք մը, որ ըլլայ միաժամանակ զգայուն մշակութային եւ քաղաքական շրջարկին նկատմամբ: Նոյն շրջանին, երբ յեղափոխութիւնը վերջապէս «յաղթած» էր, Պաստերնակ կը պայքարէր վերապրելու համար, բանաստեղծի վերապրումով, բայց նաեւ սոսկական վերապրումով, որպէսզի գոհը չերթար ինքն ալ յեղափոխական կոչերուն, որոնք ոչ մէկ աղերս ունին բանաստեղծութեան հետ, եւ որպէսզի իր կեանքը փրկէր: Հակառակ անոր՝ որ կը գրուէր «յեղափոխական» ժամանակներու, իր բանաստեղծութիւնը ոչ մէկ տուրք վճարած է այդ բնանիւթին, նոյնիսկ եթէ գիտեմք որ Պաստերնակ ինքը փորձեր ըրած է քաղաքական յեղափոխութեան մօտենալու: Եւ Մայակովսկիին ուղղուած իր քննադատութիւնը չէր արգիլեր, որ սիրէ զինք ու գմայլի անոր: Հակառակ ուղղութեամբ դիտուած, Չարենցի 1934ի ելոյթը չի նշանակեր, որ սինթետիկ արուեստ զարգացնելու իր ծրագիրը կը համապատասխանէր Պաստերնակի բանաստեղծական ծրագրին: Եւ սակայն 1934ի ելոյթին մէջն ալ, նոյնիսկ եթէ Չարենց կը վերահաստատէ եւ հրապարակային կը դարձնէ Մայակովսկիի ուրացումը, կը փորձէ նոյն այդ ուրացումին դէմ որպէս հակակշիռ բարձրացնել արուեստի եւ ժամանակի միջեւ միաձայնութեան (կամ երկխօսութեան) հարցը: Ընթերցողը թերեւս ծանօթ է Մարինա Ցուետայեւայի խորհրդածութեան, ճիշդ նոյն հարցին շուրջ, բանաստեղծութեան եւ ժամանակաշրջանի դիմադրիմութեան հարցին շուրջ, «Բանաստեղծը եւ իր ժամանակը» վերնագրուած բանաստեղծական խոհագրութեան մէջ, որ գրուած է 1932ին, Մայակովսկիի մահէն երկու տարի ետք, որպէս տեսակ մը մահա գրութիւն:

Բանաստեղծութեան երգիչ (*le chantre de la révolution*) եւ յեղափոխական բանաստեղծ — տարբեր բաներ են: Մէկ անգամ միայն ամբողջ պատմութեան ընթացքին այդ երկուքը նոյն անձին մէջ իրարու միացած են: Այդ անձը Մայակովսկին էր: Եւ իրարու միացած են որովհետեւ յեղափոխականը իր մէջ նաեւ բանաստեղծն էր: Այդ պատճառով իսկ՝ մեր օրերուն հրաշքն է ան, ներդաշնակութեան գաղաթնակէտը: Բայց հակա-հրաշքներ ալ տեղի կ'ունենան: Օրինակ Շաթոպրիանը, որ յեղափոխութեան կողքին չէր, այլ՝ թշնամի էր անոր, ինքը ճամբայ հարթեց գրականութեան մէջ՝ Վիպապաշտութեան յեղափոխութեան համար, բան մը որ երբեք պատահած պիտի չըլլար եթէ Յեղափոխութիւնը իրեն ստիպած ըլլար քաղաքական պարսաւագիրեր շարագրելու (բայց կան նաեւ հանճարեղ պարսաւագիրեր, Մայակովսկիին պարսաւագիրերը, լի այն քնարերգական գօրութեամբ, զոր իր մէջ ջնջել ուզած էր): Ատկէ գատ (եւ այս է հականը), ինչ որ ուզես ըրէ՝ ընդունէ՝ Յեղափոխութիւնը, քովէն անցիր կամ ուղղակի մերժէ՝ միեւնոյնն է, Յեղափոխութիւնը քու մէջդ է, հոն եղած է ժամանակի սկիզբէն ի վեր (որպէս տարեբայինը):... Պատեռնակ յեղափոխական է ո՛չ թէ որովհետեւ գրած է 1905 տարին, այլ որովհետեւ յայտնաբերած է բանաստեղծական նոր գիտակցութիւն մը եւ ասոր անխուսափելի հետեւանքը. ձեւը³⁵:

Կարելի էր ուրեմն բանաստեղծութեան եւ յեղափոխութեան (եւ անոնց յարաբերութեան) նկատմամբ նոյն տեսակի հայեացք մը ունենալ, Սովետական Կայսրութեան սահմաններէն ներս (Պատեռնակ) եւ դուրս (Ցուետայեւա), որպէս տարագիր: Բանաստեղծին եւ իր ժամանակին միջեւ ամուսնութիւնը, կ'ըսէ Ցուետայեւա, «բոնի» ամուսնութիւն մըն է: Եւ ասիկա ըսելով հանդերձ, նիշդ Պատեռնակին նման, Ցուետայեւա անհուն հիացում կը տածէ Մայակովսկիին հանդէպ, միակը՝ որ յաջողած է ըլլալ յեղափոխական բանաստեղծ (եւ ուրեմն պարզապէս բանաստեղծ) եւ միեւնոյն ժամանակ՝ յեղափոխութեան բանաստեղծ: Բոնի ամուսնութիւնը հետեւաբար անկարելի չէր, նոյնիսկ եթէ հրաշքի մը արդիւնք է: Այդ նոյն հրաշքը կար, այդ է որ կ'ուզեմք ըսել, Չարեցիի խառնուածքին մէջ, իր ուրացումը պահ մը անտեսելով: Իր պարագան ալ ցոյց կու տայ, որ անձնական, գուտ անձնական փորձ մը միայն կրնար հասնիլ «համադրական» արդիւնքի մը: Ճիշդ է, որ Չարեցիին ստեղծած համադրութիւնը այն մէկը չէ, որ 1934ի ելոյթին մէջ դարձած է բնանիւթ եւ ծրագիր. ամուսնութիւն մը չէ՛ մէկ կողմէ

35 Marina Tsvetaeva, *Art in the Light of Conscience: Eight Essays on Poetry*, trans. Angela Livingstone (London: Bristol Classical Press, 1992), 96. Հոս կու տամ միայն անգլերէն աղբիւրը, որովհետեւ ինծի այնպէս կը բուի, որ այս տողերը սկզբնապէս գրուած են ոչ թէ ռուսերէն, այլ ֆրանսերէն լեզուով, եւ ունեցածս ամէն պարագայի միայն թարգմանութիւն մըն էր:

Զարենց եւ յեղափոխութիւնը

դաստիարակուած սոցիալիստ գանգուածներուն եւ միւս կողմէ՝ «բարդ» բանաստեղծութեան միջեւ: Բայց 1926ի Ռուքայաթներով սկսած երկար խորհրդածութիւնը իր կարգին՝ հակազդեցութիւն մըն է ու պատասխան մը՝ իր ժամանակին ուղղուած, ձեւ մը «պատմութեան ժամանակ»ին եւ «բանաստեղծութեան ժամանակ»ին միջեւ տրամախօսութիւնը վերստեղծելու, եւ ուրեմն որպէս բանաստեղծ յեղափոխութեան համապատասխանելու: Այդ պատասխանը ոռուս բանաստեղծներունը չէր: Սուգի շրջանէ մը ետք, կը թուի թէ Զարենց ամբողջովին հաշտուած է իր ԼեՖեան շրջանի եւ կոնսորուկտիւիստ ծրագիրի անհետացման հետ:

«Յեղափոխութիւն եւ բանաստեղծութիւն» նիւթին շուրջ Ցուետայելայի եւ Պաստերնակի կեցուածքներուն նուիրուած այս հապնեպ գեկոյցը վերջին առիթ մը կու տայ Ի. դարու հայ գրականութեան վրայ ակնարկ մը նետելու: Տասնամեակներով այն տպաւորութիւնը ունեցած ենք որ այդ գրականութիւնը 1917ի Յեղափոխութեան հիմքներուն վրայ կը կառուցուէր: Ռուսական կամ ոռուսալեզու աշխարհէն ներս, ունինք նման քաղաքական դարձեր, ինչպէս Միքսկիի պարագային, կամ անձկոտ անդրադարձումներ արտագաղթի եւ ներգաղթի կրկնակի ու գուգահեռ դժուարութիւններուն շուրջ, ինչպէս Ցուետայելայի պարագային: Հայկական կողմն աշխարհի, Կոստան Զարեանի բացառութեամբ (բայց նաեւ Զապէլ Եսայեանի) գիտեմք որ Սփիւռքը քիչ աղերս ունեցած է այդ հարցերուն հետ եւ ուրեմն՝ Սփիւռքի գրականութիւն մը զարգացած է, որ կապ չունէր Հայաստանի գրականութեան զարգացումներուն հետ: Սփիւռքի մեծագոյն բանաստեղծին՝ Նիկողոս Սարաֆեանի մօտ կան ակնարկներ Զարեանցին եւ իր գործին, բայց ցանցառ են անոնք եւ ո՛չ նշանակալից: Զարեանցի շուրջ եթէ բանավէճեր եղած են, անոնք գրական բնոյթի բանավէճեր չէին, այլ գուտ քաղաքական: Ծանօթ է անշուշտ Սփիւռքի յատուկ երկարատեւ (եւ ծիծաղելի) վիճարկումը Զարեանցի ենթադրեալ դարձին մասին համայնավարութեան դիրքերէն դէպի «ազգայնականութիւն»: Այդ մասին ամբողջ գիրք մը ունի Պողոս Սնապեան 1960ին³⁶: Այլ տեղ բացատրած եմ, թէ ինչո՞ւ այդպիսի դրոյթ մը պարզապէս կը կրկնէ 1937ի ռերագործներուն կեցուածքը, եւ ուրեմն չեմ փորձեր հոս անգամ մը եւս հակառակել այդ տգեղ դրոյթին, որ ի միջի այլոց նաեւ՝ միայն 1937ի դէպքերուն չի վերաբերիր, այլեւ 1921-1924ի շրջանին: Քանի որ ազգայնական Զարեանցի մը դրոյթը բացարձակապէս (եւ գի-

³⁶ Պողոս Սնապեան, *Անդրշիրիմեան ձայներ*, Պէյրութ, Մշակ, 1960:

տակցարար) կ'անտեսէ 1924էն առաջ Չարենցի «ֆուրուրիզմ»ը եւ 1924ին պատահած ստիպողական «ինքն-ուրացում»ը: Կ'ուզեմ վերջացնել միայն մէջբերումով մը, ուր արձանագրուած է Չարենցի պատմական դարձը.

*Չեմ իմանում ի՞նքս էլ սակայն,
Թէ ի՞նչը ինձ այսպէս փոխեց,
Քա՞յլ էր սա մի հերոսական,
Թէ տարիքս են արդէն կոխել:-*

*Դարձել եմ լուրջ, ինքնավստահ,
Չեռք եմ քաշել Հիմա մանրից...³⁷:*

Այդ «դարձ»ին վերաբերեալ Սնապեանի մեկնաբանութիւնը այն է, որ այդտեղ՝ Չարենց ծածուկ կերպով կը յայտարարէ իր հեռացումը Լեւոնեան յեղափոխութենէն եւ իր մօտեցումը «ազգային» դիրքերու (որոնց ներկայացուցիչը Սփիւռքի մէջ ուրիշ «յեղափոխական» կուսակցութիւն մըն էր): Քաղաքական վէճը չէ, որ զիս կը հետաքրքրէ, բնական է³⁸: Ձիս հետաքրքրողը այն է, որ հոս անգամ մը եւս՝ 1924ի իրադարձութիւններն են, որոնք կը խեղաթիւրուին:

Ուրեմն ինչպէ՞ս պէտք է անուանել 1924ի պատահածը եւ անկէ ետք եկող դարձը: Բռնութեան պայմաններու տակ՝ ինքնուրացում: Տեսակ մը գրական ինքնասպանութի՞ւն, նման՝ քանի մը տարի ետք պատահած Մայակովսկիի անձնասպանութեան: Ինչ որ ալ ըլլայ անուանումը անձնական գետնի վրայ, բացայայտ է որ Չարենցի ապագայ արուեստը հիմնուեցաւ ապագայապաշտութեան եւ Լեւոնեան շարժումի դիակին վրայ: Հետեւաբար ինչպէս ամէն արուեստ որ կը ձգտի «մեծութեան», կիրառուեցաւ եւ հրամցուեցաւ որպէս սուգ: Ինչ որ տարօրինակօրէն կը համընկնի Չարենցի բանաստեղծական լման ընթացիկին հիմնաւոր դրոյթին: Արուեստը սուգ մըն է: Սուգն է առասպելին: Ներկայ պարագային՝ 1926էն ետք զարգացող Չարենցեան արուեստը սուգն է ֆուրուրիստական ինքնառասպելականացումին: Ա՛յ աւելի տարօրինակ է դիտել, որ «ինքնառասպել»ը Կոստան Չարեանի ալ

³⁷ ԵԺ, Դ., էջ 25:

³⁸ Այդ վէճին իր մասնակցութիւնը բերած է Նաւասարդեան, յետ մահու տպուած իր *Չարենց (Յուշեր եւ խորհրդածութիւններ)* գրքոյկով (Գահիրէ, 1957): Չարենցի գործին մէջ ազգայնութեան եւ ազգայնականութեան հարցերուն վերաբերեալ, տե՛ս Վարդան Մատթէռեանի յօդուածը, «"Our Gloomy Road; Yeghishe Charents and a "Nationalistic" Interpretation of Armenian History», *Yeghishe Charents, Poet of the Revolution* հասարկին մէջ, էջ 262-283:

Զարեհնց եւ յեղափոխութիւնը

արուեստին հիմնաւոր գործողութիւնը եղած է, շատ տարբեր պայմաններու մէջ անշուշտ, բայց եւ այնպէս՝ գուգահեռ ընթացքով³⁹:

Յաւելում 1

Ստանդարտի բովանդակութեան մասին

Այժմատ Զաֆարեանի կողմէ պատրաստուած Զարեհնցի *Երկերի Ժողովածու* ին ընթերցողը, երբ ճիշդ հատորին ծանօթագրութիւնները կը կարդայ, այն տպաւորութիւնը կը կրէ որ Զարեհնցի, Մազմանեանի եւ Հալաբեանի *Ստանդարտը* իրապէս հրապարակ ելած է, առնուազն իր առաջին թիւով, հակառակ այն փաստին որ տե՛ստը հանգամանօրէն պատրաստողն ու ծանօթագրողը կը մէջքերէ Մազմանեանի յուշերէն՝ հանդէպին հրկիգուելու պարագան, Միանիկեանի միջամտութեան հետեւանով (Ձ., էջ 626): Հանդէսը (Ժուրնալ գրականութեան եւ արւեստի) նպատակ ունէր կերպարուեստի, շարժապատկերի եւ թատրոնի մարզերուն մէջ ներկայութիւն մը ըլլալ եւ իր խօսքը ըսել, նոյնքան որքան՝ գրականութեան: Բաժնուծ է հետեւեալքար չորս մասի. ա) Տրիբունա, բ) Գրականութիւն, գ) Նկար-ֆանդակ, նարտարապետութիւն, դ) Թատրոն-կինօ: Առաջին եւ երկրորդ մասերուն բովանդակութիւնը ամբողջութեամբ ծանօթ է հասարակութեան, քանի որ Ա. Զաֆարեան գտնոյն փոխադրած է *Երկերի Ժողովածու* ին մէջ, Տրիբունային պարունակութիւնը («Ստանդարտ»ի կուրսը) տալով որպէս յաւելում (քանի որ հանգանակի դեր կը կատարէր ու ստորագրուած էր հանդէ-

³⁹ Զարեհնցի եւ Զարեհնցի միջեւ յարաբերութիւններուն մասին կը յղեմ կրկին Վարդան Մասթոսեանի մէկ յօդուածին, «A Tale of a Neglected Relation: Yeghishe Charents and Constant Zarian», *Yeghishe Charents, Poet of the Revolution* գիրքին մէջ, էջ 235-261: «Ինքնառասպել»ի հարցին համար, կը յղեմ իմ գրութեանս, «Առասպելականացում», *Յառաջ*, Միտ եւ Արուեստ, Դեկտ. 1994, եւ «Առասպել, կենսանիւթ եւ յարգանք», *Գարուն*, Երեւան, Նոյ. 2000: Ահաւասիկ հոն տուած բացատրութիւնս այդ մասին. «Զարեհնցի գործը մէկ ծայրէն միւսը՝ հիմնուած է “առասպելական”ի իրաւատուկ յղացքի մը ու փնտոտուքի մը վրայ: Գրողը, բանաստեղծը՝ նոր առասպելներ ստեղծողը պիտի ըլլայ, կամ նոր առասպելական շրջանի մը նախակարգապետը: Բայց ո՞ւր գտնել առասպելներ, երբ մեր ապրած ժամանակաշրջանը առասպելի անկման, կորուստին, անհետացումին ժամանակաշրջանն է: Զարեհնցի պատասխանը գրողին անձը “առասպել”ի վերածել է, գործողութիւն մը որուն տուած եմ երկար ու բարբառոս անուն մը, որ այդուհանդերձ կը մնայ դիպուկ. “ինքնառասպելականացում”ի գործողութիւն մըն է կատարուածը»:

սին երեք խմբագիրներուն կողմէ): «Գրականութիւն» վերնագրուած բաժնին մէջ կայ ԼԵՖԻ նոյն տարուան առաջին քիւիս մէջ լոյս տեսած Տրետիակովի «Մոնչա Չինաստան»էն հայերէն թարգմանուած կտոր մը, որ նոյնպէս լոյս տեսած է Չարենցի Երկերուն մէջ (Գ. հատոր): «Գիրքեր եւ պարբերականներ» բաժնին վերջին երկու գրախօսականներն ալ դրուած են Չարենցի Երկերուն մէջ, հակառակ անոր որ կը կրեն Մազմանեանի ստորագրութիւնը (տե՛ս բացատրութիւնը Չ. հատոր, էջ 629): Երրորդ եւ չորրորդ մասերուն բովանդակութիւնը, որքան որ գիտեմ, երբեք լոյս չէ տեսած *Ստանդարտ*էն դուրս: Հոս ունին Հալաբեանի յօդուածը Ժորժ Գրոսի ծաղրանկարային ժողովածուներուն մասին (Չարենց եւ իր բարեկամները շատ մօտէն կը հետեւէին ԼԵՖԻն եւ անոր նախասիրութիւններուն), Մազմանեանի ուսումնասիրութիւնը, «Պլակատի արուեստը» վերնագիրով (վերատպուած ԿԱՄԻ ներկայ համարին մէջ որպէս նմոյշ), եւ ցուցահանդէսներու ու գիրքերու շուրջ շարք մը գեկոյցներ: Թատրոնին վերաբերող կարն բաժինը ստորագրուած է Ռուբէն Սիմոնովի կողմէ, որ կը բացատրէ թէ ինչո՛ւ «Մեծապատիւ մուրացկաններ»ու իր քեմադրութիւնը կը հետեւի թատերական «կոլեկտիւ» աշխատանքի արդի սկզբունքներուն: Այս ամբողջը անգամ մը եւս աչքէ անցնելով, ընթերցողը կը մնայ շուարած: Յայտնի է իր բովանդակութենէն, թէ *Ստանդարտ*ը ամբողջութեամբ կը հետեւէր ԼԵՖԻ օրինակին: Եւ սակայն ի՞նչ բան այդքան իրտչեցուցած է Միսանիկեանը, կը հարցնեմ անգամ մը եւս:

Ոնի իջեցումի սկզբունքին հետեւիլ, արուեստը ծառայեցնել հասարակական պայքարներուն, գայն գէնքի վերածել ագիտկայի եւ պլակատի միջոցներով, *Ստանդարտ*ին ձեռնարկող երեք բարեկամներուն դրոյթները ծանօթ են բաւական: Երեք տասնամեակ անվերջ մեկնարանութիւններու հիմնակէտը եղած են Հայաստանցի գրականագետներուն կողմէ: Ծանօթ են նոյնքան (բայց երբեք լուրջի չեն առնուած) Չարենցի յայտարարութիւնները, «*Ստանդարտ*ի գրական ծրագրի մասին» յօդուածին սկիզբը: «Երեքի Դեկլարացիա»ն չէր կարող գրական ծրագիր մը առաջարկել, կ'ըսէ Չարենց: Եւ ուրեմն

(անոր) բացն է ահա, որ գալիս է լրացնելու “Ստանդարտ”ը: Գրականութեանը վերաբերող նրա առաջադրութիւնները ոչ թէ ժխտումն են կամ փոփոխութիւնը “Երեքի” դեկլարացիայի, այլ վերջինիս զարգացումը, կոնկրետացումը, նրա իդէոլոգիական եւ ձեւական դետալիզացիան:

Զարեհն և յեղափոխութիւնը

Ինչպէ՞ս պէտք է ըսուէր այս շարունակականութիւնը, այս նոյնութիւնը, որպէսզի գրականագէտները հաւատային ըսուածին: Կ'ակնարկեմ անշուտ Ա. Զաւարեանի հետեւեալ տողերուն.

Այնպէս որ կարելի է հաստատապէս պնդել, որ Ձ-ը արտասահման մեկնեց արդէն Ստանդարտի շրջանի իր հայեացքների վերանայմանը նախապատրաստուած...⁴⁰:

Ինչ որ յարգելի բայց խորապէս վիճելի կարծիք մըն է, անպարկեշտ ըլլալու աստիճան: Զարեհը ոչնչացուցած է իր ձեռագործը քաղաքական հրամանի (կամ սպառնալիքի մը) հետեւանալով, ոչ թէ որովհետեւ պրոէկտն իսկ կը պատրաստուէր իր չափանիշները եւ իր գրական սկզբունքները յանկարծ, մէկ օրէն կամ մէկ վայրկեանէն միւսը, վերանայելու: Շրջափոխութիւնը սուգի աշխատանքի մը արդիւնքն է:

Յանելուած 2

Մարքսի և Վիպապաշտութեան մասին

Հիմա պիտի վերադառնամ կարն պահ մը՝ Կարլ Մարքսի մէջբերումին, *Ստանդարտի* կողմի էջին վրայ տպուած մեծատառ գիրերով: Այդ տողերը գրուած էին Մարքսին կողմէ 1857ին, երկար խոհագրութեան մը մէջ, որ այդ շրջանին Մարքսի մտքին մէջ պիտի ծառայէր որպէս յառաջաբան «Ի նպաստ քաղաքական տնտեսագիտութեան քննադատութեան» (*Zur Kritik der politischen Ökonomie*) գործին: Գործը լոյս տեսած է 1859ին, բայց ծրագիրներու փոփոխութեան պատճառով՝ յառաջաբանը մնացած է անտիպ, սեւագրութեան վիճակով: Այդ սեւագրութիւնը լոյս տեսած է առաջին անգամ ըլլալով 1903ին: Կայ 1939ի վերատպում մը գիրքով ու գերմաներէն լեզուով նոյն շրջանին պատկանող ուրիշ ձեռագիրներու հետ միասին, «Grundrisse der Kritik der Politischen Ökonomie (Rohentwurf)» վերնագրին տակ: Ռուսերէն թարգմանութիւններուն ծանօթ չենք, բայց Զարեհն այդ տողերը կարդացած պիտի ըլլայ անշուշտ ռուսերէնով, թերեւս յօդուածի մը (կամ Պլեխանովի 1922ի գիրքին) մէջ մէջբերուած: Հոս կու տամ Մարքսի

⁴⁰ ԵԺ, հատոր Զ, էջ 622:

այդ գրութեան վերջին մէկ ու կէս էջը հայերէն թարգմանութեամբ, քաղցայայտելու համար մէջքերուսին համաձիրք⁴¹:

Մեկնակէտը բնականաբար բնութեան որոշադրումով. առարկայական եւ ենթակայական, ցեղախումբեր, ցեղեր, եւ այլն:

Արուեստի պարագային ծանօթ է, որ անոր որոշ ծաղկման շրջանները բնաւ չեն համապատասխաներ ընկերութեան ընդհանուր զարգացումին, եւ ուրեմն նաեւ նիւթական հիմունքին, ըսենք՝ անոր կազմակերպութեան կմախքին: Օրինակ՝ Յոյները բաղդատած արդիական շրջանին կամ Շէյքսպիրին: Արուեստի որոշ կերպերու պարագային, ինչպէս էպոսին, ծանօթ է նոյնիսկ որ անոնք իրենց դարադարձիկ, դասական կերպարով երբեք չեն կրնար արտադրուիլ, այն վայրկեանէն սկսեալ երբ արուեստի արտադրութիւնը կը միջամտէ որպէս այդ: Եւ ուրեմն արուեստին ծիրին մէջ նոյնիսկ անոր նշանակալից կերպաւորումներէն ոմանք հնարաւոր են միմիայն արուեստի զարգացումի ճանապարհին անկատար աստիճանի մը վրայ: Ասիկա կրնայ պատահիլ արդէն իսկ արուեստի ծիրին մէջ այս կամ այն եղանակին հետ կապակցութեամբ, բայց բացայայտ է առնուազն երբ կը պատահի լման արուեստի ծիրին եւ ընկերութեան ընդհանուր զարգացումին միջեւ յարաբերութեան պարագային: Դժուարութիւնը կը ծագի միայն երբ այդ հակասութիւնները փորձենք ըմբռնել ընդհանուր ձեւով: Երբ մանրամասնեմք, արդէն իսկ բացատրուած կ'ըլլան:

Առենք օրինակ յունական արուեստի, ետքը՝ Շէյքսպիրի կապակցութիւնը ներկայ ժամանակաշրջանին հետ: Ծանօթ է որ յունական առասպելաբանութիւնը յունական արուեստին ընձեռած է ո՛չ միայն իր գիտնամթերքը, այլեւ՝ իր ենթահողը: Միթէ յունական երեւակայութեան (Phantasie) եւ հետեւաբար յունական առասպելաբանութեան հիմքը կազմող բնութեան ու ընկերային յարաբերութիւններու մտատեսութիւնը (Anschauung) հնարաւոր է գործարաններու եւ երկաթուղիներու եւ վայրաշարժներու եւ էլեկտրական հեռագրասիւններու շրջանին: Ո՞ր կը մնայ Վուլկանը Ռոպլըթս եւ ընկ.ին դէմ, Արամազդը շանթարգիւնեւորն դէմ եւ Հերմէսը Crédit Mobilierին դէմ: Երեւակայութեան (Einbildung) մէջ եւ երեւակայութեան ընդմէջէն, առասպելաբանութիւնը ընդհանուր առմամբ կը յաղթահարէ, կը տիրապետէ ու ձեւ կու տայ բնական ուժերուն: Հետեւաբար կ'աներեւութանայ ան երբ այդ ուժերը իսկապէս տիրապետուած են: Ի՞նչ պէտք կայ Փամայի երբ ունինք Printinghouse Square: Իսկ յունական արուեստը կ'ենթադրէ յունական առասպելաբանութիւնը, այսինքն՝ ժողովրդական երեւակայութեան կողմէ (Volksphantasie) արդէն իսկ գեղարուեստական եղանակով անգիտակցաբար վերաշխատուած բնութիւնը եւ ընկերային կերպերը: Այդ է

⁴¹ Կը հետեւիմ ամենէն ծանօթ հրատարակութեան, Karl Marx, Friedrich Engels, *Werke*, Band 13, Dietz Verlag Berlin, 1964, էջ 640-642: Քարգմանութեան մէջ որոշ չափով կը յարգեմ սեւագրական ոճը:

Զարեհ եւ յեղափոխութիւնը

իր նախանիւթը: Ոչ թէ որեւէ առասպելաբանութիւն, այսինքն՝ ոչ թէ որեւէ գեղարուեստական եղանակով անգիտակցաբար վերաշխատուած բնութիւն (այդ անուանումով Հոս կը հասկցուի ամէն ինչ որ առարկայութիւն է, ներառեալ ընկերութիւնը): Եգիպտական առասպելաբանութիւնը երբեք չէր կրնար ծառայել որպէս ենթահող ու արգանդ յունական արուեստին: Բայց եւ այնպէս՝ առասպելաբանութիւն մը: Եւ ուրեմն ամէն պարագայի՝ ո՛չ ընկերային զարգացում մը, որ կ'արգիլէ որեւէ առասպելական կապակցութիւն բնութեան հետ, որեւէ առասպելականացնող կապակցութիւն իրեն հետ. եւ ուրեմն արուեստագէտէն կը պահանջէ առասպելականութենէ անկախ երեւակայութիւն մը:

Այլ տեսանկիւնէ դիտուած. հնարաւո՞ր է արդեօք Աքիլլէսը վառողի ու արծիճի հետ միասին, կամ ընդհանրապէս «Իլիական»ը տպագրական մամուլի ու մեքենայի կողքին: Եւ միթէ պարբերական մամուլի լուրերուն հանդէս գալով անխուսափելիօրէն չե՞ն ոչնչանում աւանդութիւնները, երգերն ու մուսաները, հետեւաբար՝ դիւցազներգական պոէզիայի անհրաժեշտ նախատուեալները:

Բայց դժուարութիւնը չի կայանար հասկնալուն մէջ, թէ յունական արուեստ եւ էպոս որոշ ընկերային զարգացումի ձեւերու առնչուած են: Դժուարութիւնը այն է, թէ անոնք այսօր տակաւին գեղարուեստական հաճոյք կ'ընծային ու որոշ ասումով՝ տակաւին ի զօրու են որպէս կանոն եւ անհասանելի բնատիպ:

Մարդ չի կրնար վերստին երեխայ դառնալ ու եթէ պատահի՝ կը դառնայ երեխայական: Բայց արդեօք մանուկին միամտութիւնը հաճոյք չի՞ պատճառեր իրեն: Արդեօք աւելի բարձր մակարդակի մը վրայ պէտք չէ՞ ձգտի անոր ճշմարտութիւնը վերարտադրելու: Արդեօք ամէն ժամանակաշրջանի յատուկ բնոյթը չի՞ վերապրիր իր բնական ճշմարտութեամբ որպէս մանկական բնութիւն: Մարդկութեան պատմական մանկութիւնը, այն շրջանը՝ ուր ան ամենագեղեցիկ կերպով զարգացած է, ինչո՞ւ պէտք չէ յաւիտենապէս յուզում պատճառէ որպէս երբեք չվերադառնալիք հանգրուան: Կան չմեծցող երեխաներ եւ ուրիշներ՝ որոնք չափահասներու չափ խելամիտ են: Շատ մը հնադարեան ժողովուրդներ այդ դասակարգին կը պատկանին: Յոյները բնականոն երեխաներ էին: Իրենց արուեստին պատճառած յուզումը մեզի համար չի հակասեր այդ արուեստին ծնունդ տուող չզարգացած ընկերային հանգրուանը: Զայն պէտք է նկատել ընդհակառակը ասոր արդիւնքը, համաձայն այն իրողութեան՝ որ տհաս ընկերային պայմանները, որոնց մէջ ծնած է ու որոնց մէջ միայն կրնար ծնիլ, երբե՛ք պիտի չվերադառնան ինչպէս որ էին:

Բնական է՝ յաւակնութիւնը չունիմ այս տողերուն շուրջ հոս ներգրային թէ համագրային մեկնութեան մը ձեռնարկելու: Այդ պարտա-

կանութիւնը կը ձգեմ առ այժմ ինձմէ աւելի իրազեկներուն⁴²: Բայց կ'արժէ քանի մը նկատողութիւններ կատարել:

Ա.- Եթէ մէջբերուած այս հատուածը առնենք իր ամբողջութեամբ, ի՞նչ է ի վերջոյ հոն ըսուածը արուեստի մասին (ընդունելով, որ մեր կարդացածը սեւագրութիւն մըն է, հետեւաբար՝ տեղ տեղ անամբողջ ու դժուար հասկնալի): Ըսուածը երեք մակարդակով կարելի է ամփոփել: ա) Արուեստի որոշ ձեւեր կրնան արտադրուիլ արուեստի ընդհանուր զարգացումէն անկախ եւ նոյնիսկ բարձրագոյն յաջողութեան հասնիլ երբ արուեստի զարգացումը տակաւին սկզբնական վիճակի մէջ է: Մասնաւոր ձեւի մը եւ ընդհանուր արուեստի զարգացումին միջեւ այս տարօրինակ անյարիրութիւնը կը կրկնուի նաեւ արուեստի եւ ընկերութեան ընդհանուր զարգացումին միջեւ յարաբերութիւնը նկատի առնելով: Ինչ որ ամենէն ոչ-մարքսական կամ մինչեւ իսկ՝ հակա-մարքսական դրոյթը կը թուի ըլլալ: Անյարիրութեան դրոյթ մըն է: Մասնաւորի եւ ընդհանուրի միջեւ անյարիրութիւն, արուեստի եւ ընկերութեան միջեւ անյարիրութիւն: բ) Ունինք ուրեմն մեծ արուեստ մը (կամ մեր կողմէ մեծ նկատուած արուեստ մը, օրինակ՝ յունականը, որ հին Յոյներուն համար՝ ո՛չ մեծ էր, ո՛չ ալ փոքր, պարզապէս՝ իրենցն էր), չզարգացած ընկերութեան մը պայմաններու մէջ: Այս հակասութիւնը մասնայատուկ բացատրութեան մը կը կարօտի: Ամէն մէկ հակասութեան՝ ի՛ր բացատրութիւնը: Միակ նկատի առնուած պարագան սակայն հոս Մարքսին կողմէ՝ հին Յոյներու արուեստին սարսափան է եւ այդ արուեստին մէջ իբրեւ յարացուցական՝ ո՛չ թէ օրինակ ողբերգական թատերգութիւնը, այլ՝ դիւցազներգութիւնը: Ի՞նչ կ'ըսուի ուրեմն այդ արուեստին եւ իրեն ծնունդ տուած ընկերային պայմաններուն մասին: Միայն մէկ բան. որ բնութեան հետ առասպելական յարաբերութիւնը չէր արգիլեր (բարեբախտաբար) եւ «անառասպել երեւակայութիւն» մը չէր պահանջեր արուեստագէտէն: Ահաւասիկ ձեզի յատկանշում մը, որ ո՛չ մէկ կապ ունի ընկե-

⁴² ԿԱՄԻ յաջորդ (7րդ) համարին մէջ լոյս պիտի տեսնէ ձ.Կոշկարեանէն ուսումնասիրութիւն մը Մարքսի եւ Ալթիւսերի մասին: Ալթիւսերին կեդրոնական դրոյթներէն մէկը այն էր, որ 1857ի յառաջաբանին եւ 1859ի գիրքին միջեւ պէտք է գետնդել Մարքսի դարձը, այսինքն՝ հետացումը Հէլընիան վերլուծումի ձեւերէն: Այս մասին ունի «Marx dans ses limites» վերնագրով ուսումնասիրութիւն մը (յետ մահու տպուած, 1993ին), որ լոյս պիտի տեսնէ հիմա անգլերէն տարբերակով, ձ. Կոշկարեանի թարգմանութեամբ, *Philosophy of the Encounter* հատորին մէջ (Verso, Լոնտոն, 2005), թարգմանիչին կողմէ գրուած հանգամանալից յառաջաբանով մը:

Զարեհն և յեղափոխութիւնը

րային ընդհանուր զարգացումին հետ, և օրինակ այդ ընկերութեան մէջ՝ արտադրողական պայմաններուն հետ: Այդ է, որ պիտի փաստուէր: Փաստուած է: Կամ արդեօք հակառակն է, որ պիտի փաստուէր: Ո՞ր մէկ հակառակը: Որ արուեստի տուեալ ժանր մը կապուած է ընկերային տուեալ պայմաններու: Բացայայտօրէն Մարքսը հոս կ'ըսէ երկուքը միաժամանակ: Յարիրութիւնը և անյարիրութիւնը: Կապուածութիւնը և անկախութիւնը: Այդ է պատճառը հաւանաբար, որ երեք թէ չորս անգամ երկու պարբերութեան երկայնքին կը խօսի «դժուարութեան» և «հակասութիւններ»ու մասին: Հոն ուր հեղինակ մը, ինչպէս Մարքսը այս տողերուն մէջ, կ'ըսէ մէկ էջի վրայ երկու հակադիր բաներ, կը նշանակէ թէ իր մտածումը կառավարուած է իր հակակշիռէն դուրս օրէնքի մը կողմէ: Ինչո՞ւ յոյն դիմերը անկարելի են նարտարարուեստական աշխարհի մը մէջ: Ինչո՞ւ Իլիականը անկարելի է հոն ուր տպագրական մամուլները կը տիրեն: Մարքս կը պատասխանէ. որովհետեւ աշխարհին և բնութեան ուժերուն երեւակայութեամբ տիրապետելու պէտք չկայ այլեւս, երբ անոնց իրապէս կը տիրապետես: Մէկ կողմէ՝ յունական արուեստին մեծութիւնը չի համապատասխաներ այդ ժամանակի և վայրի ընկերային պայմաններուն: Բայց միւս կողմէ՝ այդ արուեստը հնարաւոր էր միայն հոն՝ ուր ծնունդ առաւ, հին Յունաստանի մէջ: Գ) Ամէն արուեստ իր ժամանակին յատուկ է, նոյնիսկ եթէ արտադրողական պայմաններու ստիճանէն չէ որոշադրուած անմիջականօրէն: Ինչո՞ւ այն ատեն՝ այն տպարութիւնն ունինք, որ յունական արուեստը բոլոր ժամանակներուն համար մեծութիւն մըն է: Պատասխան. որովհետեւ մարդկութեան գեղեցիկ մանկութեան մնացորդն է: Հոս եւս՝ հակասականութիւն չկայ արուեստի յանրաժութեան և կենսապայմաններուն միջեւ:

Ամփոփենք հիմա Մարքսի փաստարկումը, այնպէս՝ ինչպէս ինքը կը զարգացնէ այս էանքի մը պարբերութիւններուն երկայնքին, մէկ կողմ դնելով կրկնակի սրամաբանութիւնը, որուն Մարքս ստիպուած է ենթարկուելու: Խնդրոյ առարկայ էր արուեստի հարցը (արուեստը միշտ հարց եղած է), և հաւանաբար վերջին հաշուով՝ արուեստի էութիւնը: Դժուարութիւնը արուեստի պարագային՝ այն է, որ կայ իրական կամ երեւութական (բայց բացայայտ) անհամապատասխանութիւն մը արուեստի ձեւերուն-կերպերուն և ընկերային պայմաններուն միջեւ: Փաստ է սակայն, որ յունական արուեստը (որպէս յարացոյց) կը պատկանէր իր ժամանակին և իր վայրին (չէր կրնար ուրիշ տեղ և ուրիշ ատեն ծնիլ): Ու նոյնքան փաստ է, որ այդ արուեստը կը մնայ մինչեւ այսօր հմայիչ որովհետեւ մարդկութիւնը

հոն կը տեսնէ իր իսկ մանկութիւնը եւ կը հիանայ անոր: Այսֆան: Ասոնք մասնաւորապէս մարքսական փաստարկներ չեն, ոչ, եւ այդ է գարմանալին: Կը պահանջեն ամէն պարագայի՝ որ ձեռնարկենք հիմա երկրորդ քննութեան մը: Վերջին կիսադարուն՝ այս էջերուն սովորական ընթերցումը եղած է երկու տեսակի: Կա՛մ կարդացուած են առանց հարցադրումի եւ վիճարկումի, ընձեռնելով Մարքսական տեսակէտին պաշտօնական հիմունքը սքուեստի տեսաբանութեան մը համար: Կա՛մ ալ կարդացուած են որպէս իտէլապաշտ փիլիսոփայութեան կամ աշխարհահայեացքի հետեւերը կրող եւ Մարքսի մտածողութեան Հէկըլեան յետնամասը ցուցադրող էջեր, որոնք պէտք է սրբագրուին որպէսզի հասնինք գուտ նիւթապաշտական՝ մատերիալիստական փիլիսոփայութեան մը: Հասկնալի է, որ մեր կեցուածքը այս էջերուն առջեւ ո՛չ մէկը կրնայ ըլլալ, ո՛չ ալ միւսը:

Բ.- Երկրորդ քննութիւնը պիտի սկսինք վերջաւորութենէն: Մարքսի վերջին փաստարկումը այս սողերուն մէջ (մարդկութեան մանկութիւնը) յստակօրէն կը կրէ բնաշրջապաշտ (evolutionist) հանգամանք մը: Ինչպէս բոլորս գիտենք՝ բնաշրջումը որպէս տեսաբանութիւն բացակայ չէ Մարքսի մտածողութենէն: Բնաշրջապաշտ տեսաբանութիւններու ծաղկման ու տարածման դարն էր ԺԹ. դարը ազգագրական-մարդաբանական մարզէն ներս: Այս կէտին վրայ պիտի չծանրանամ հոս: Բայց ինչպէս միշտ այսպիսի գերորոշադրուած փաստարկումներու պարագային՝ Մարքս ուրիշ բան մըն ալ կ'ըսէ, բնաշրջումի տեսաբանութիւնը ենթադրել անդին: Կ'ըսէ շատ պարզ ձեւով՝ արուեստը վերջացած է, այդ է պատճառը որ կ'ըմբողջենք յունական արուեստը: Վերջացած է, այնտեղ է, ամենահին անցեալին մէջ, ուր ո՛չ ոք կրնայ վերադառնալ: Հոս ինչպէս Հէկըլի մօտ «արուեստը վերջացած է» նախադասութիւնը ունի երկու երես: Բան մը կ'ըսէ արուեստի մասին պատմականօրէն (կար ան ատենօք, հիմա չկայ այլեւս, անհրաժեշտ չէ ան, երեսակայութիւնը իր դերը խաղացած է...), կը նշէ արուեստի տեղը (իր ծնունդի պահը, իր անկումային շրջանի յատկանիշներն ու պատճառները) պատմութեան մէջ: Բայց պատմականէն շատ աւելի՝ էութեանական բանաձեւում մըն է հրամցուածը: Արուեստի իսկութեան մասին է խօսքը: Արուեստը է՝ ինչ որ է (այսինքն՝ արուեստ) որովհետեւ վերջացած է: Վերջացած ըլլալը իր էութեան մաս կը կազմէ: Յոյներուն համար չէր վերջացած սակայն, պիտի ըսուի: Այո, նիշդ է, իրենց համար չէր վերջացած, բայց Իլիականը գայն արտադրող, արտասանող, երգող, լսող Յոյներուն համար՝ արուեստ չէր: Արուեստի յղացք ու գաղափար չկար այդտեղ որպէսզի ըլլար

Զարեհ եւ յեղափոխութիւնը

արուեստ: Հոն ուր չկայ արուեստի գաղափար, չկայ նաեւ արուեստը որպէս առարկայ: Զկայ հետեւաբար՝ արուեստի պատմութիւն: Փաստօրէն արուեստը դարձած է առարկայ ժԸ. դարուն Գերմանիոյ մէջ: Արդիական իմաստով՝ առաջին արուեստի պատմութիւնը կը պարտինք Վինգլըմանին, 1780ի շուրջ: Առաջին գրականութեան պատմութիւնը կը պարտինք Ֆրիտրիխ Շլէկըլին, 1812ի իր Վիէննայի դասախօսութիւններով:

Եթէ ընթերցողս մինչեւ հոս հետեւած է ինծի, պիտի առարկէ դիւրութեամբ, որ Մարքս արուեստի վերջաւորութեան մասին չէ որ կը խօսի, այլ՝ որոշ տեսակի արուեստի մը, յատկապէս՝ դիւցազներգութեան: Իրականութեան մէջ՝ նկատի ունի արուեստը իր ծագումի պահուն, Յոյներուն մօտ: Ինչ որ չի նշանակեր, թէ միայն հոն արուեստ եղած է պատմականօրէն: Այո, առարկութիւնը նիշդ է, բայց յապաղած, պիտի ըսեմ ինչո՛ւ: Մարքս երկու տեսակի արուեստ ունի մտքին մէջ՝ հնադարեանը եւ արդիականը: Հնադարեանին յարացոյցն է իր աչքին յայտնաբար՝ Հոմերոսը, արդիականին յարացոյցն է՝ Շէյքսպիրը: Այդ գատորոշումը ժառանգուած գատորոշում մըն է: Կը սերի ուղղակի Վիպապաշտներու առաջին սերունդէն, այսպէս կոչուած Իենայի Վիպապաշտներէն, Շլէկըլ եղբայրներէն եւ իրենց *Աթէնէոս*էն (1798-1800): Եւ քանի որ սեւագրութիւն մըն է մեր կարգացածը, Մարքս չի կատարեր իր խոստացածը այստեղ (եւ չի սրբագրեր չյարգուած խոստումը), քանի որ Շէյքսպիրի անունը միայն կու տայ, ոչինչ կ'ըսէ իր մասին, եւ հաւանաբար ալ՝ ոչինչ ունի ըսելիք: Իր փաստարկումը կոթնած է ամբողջութեամբ հնադարեան արուեստին, եւ իրականութեան մէջ՝ հնադարեան «գրականութեան» վրայ: Այլ խօսքով՝ ինչ որ կարելի է ըսել արուեստի մասին ըսուած է Իլիականով եւ Աքիլլէսով, որոնք փաստօրէն արդիական ժամանակաշրջանի ստեղծումն են որպէս արուեստ եւ գրականութիւն: Հոս Մարքս ամբողջութեամբ կը հպատակի Վիպապաշտներու աշխարհահայեացքին եւ պատմական տրամաբանութեան: Այդ պատճառով է, որ ըսի սկիզբը՝ թէ թափուն տրամաբանութիւն մը կը գործէ արուեստին նուիրուած այս քանի մը պարբերութիւններուն մէջ: Գրականութեան յղացքին (գրական արուեստի յղացքին) ծնունդ տուող տրամաբանութիւնն է այդ մէկը: Այդ տրամաբանութիւնն է, որ Մարքսին կը ստիպէ կողք կողքի գետեղել եւ իրարու հակադրել հնադարեանը եւ արդիականը, էպոսը եւ օրաբերքը, Աքիլլէսը եւ տպարանային մամուլը: Իր ծննդեան պահուն, ժԸ. դարուն, գրականութիւնը որպէս արուեստ (եւ արուեստը որպէս գրակա-

նութիւն) կ'որդեգրէ Հովերոսը իբրեւ բնատիպ: Ուրեմն արդէն իսկ, սկիզբէն, կը հռչակէ որ արուեստը վերջացած է, ըստ էութեան:

Բայց կայ հիմա հանգրուան մը եւս: Երկրորդ հանգրուանը հիմնուած էր այն գաղափարին վրայ՝ որ Իլիականը Յոյներուն համար անշուշտ «արուեստ» չէր: Արուեստ է «մեզի» համար (ըսենք՝ ժԸ. դարէն սկսեալ) եւ հետեւաբար՝ մեզի համար է, որ արուեստը էութեամբ (իր պատմական էութեամբ) վերջացած է, անցեալի առարկայ է, որուն կարելի է պատմութիւնը գրել: Արդիական արուեստի մը հնարաւորութեան մասին հոս՝ ո՛չ մէկ խօսք: Ինչ որ չի նշանակեր, թէ Մարքսի քննարկը որոշումով արուեստը անցեալին մէջ գետնադնուած է ու այդ արարքով անոր էութիւնը բացայայտուած է: Էութիւնը որոշուած էր արդէն իսկ, կախեալ չէ Մարքսի վերաբերմունքէն: Երրորդ հանգրուան մը անհրաժեշտ է հիմա, հասկնալու թէ որն է արուեստին էութիւնը:

Գ.- Պիտի բացայայտուի ուրեմն արուեստի էութիւնը եւ անոր յարաբերութիւնը ներկային հետ, յունական արուեստի օրինակով: Եւ անմիջապէս, առանց բացատրութեան, առանց որեւէ վարանումի, Մարքս կը հիմնէ արուեստը առասպելաբանութեան վրայ: «Մանօթ է որ յունական առասպելաբանութիւնը յունական արուեստին ընձեռած է ո՛չ միայն իր գինամթերքը, այլեւ՝ իր ենթահողը», եւ քիչ մը անդին՝ «Իսկ յունական արուեստը կ'ենթադրէ (setzt... voraus) յունական առասպելաբանութիւնը»: Առասպելաբանութիւնը որպէս նախանիւթ, որպէս գինամթերք, որպէս ենթահող եւ որպէս ենթադրեալ կամ նախադրեալ: Արուեստի էութիւնը որոշուած է այդ կապակցութեամբ, այդ ենթադիր-նախադիրով: Կը սպասէինք արուեստին վերաբերեալ փաստարկում մը, ունինք առասպելաբանութեան շուրջ մտորում մը: Ենթադիրը, ենթահողը կը շարունակէ ապրիլ արուեստին մէջ, ըսենք՝ վերապրիլ: Բարձուած բայց պահուած, ի պահ դրուած: Շատ հին տեսարան մըն է այս մէկը, որ կը սկսի Պղատոնէն: Բարձումը անհետացում չէ: Ահաւասիկ ուրեմն արուեստին պաշտօնը եւ պաշտօնին ընդմէջէն՝ էութիւնը: Կարելորը հոս՝ վերապրածին բնոյթը չէ միայն: Վերապրիւն է, վերապրումի կառոյցն է: Այսինքն ո՛չ թէ միայն առասպելաբանութիւնը, իր բոլոր յատկանիշներով: Այլեւ անոր վերացումը, վախճանը: Պէտք է վերանար, որպէսզի ըլլար արուեստը: Արուեստը վերացում է: Կարելի է նաեւ ըսել, որ արուեստը սուգ է: Արուեստը սուգն է աստուածներուն, Վուլկանին, Հերմէսին, «Ցամա»ին: Վերապրում, վերացում թէ սուգ, արուեստը իր մէջ կը պահէ

Զարեհնց եւ յեղափոխութիւնը

ո՛չ միայն վերջացածը (առասպելը, աստուածները, դիցաբանութիւնը), այլեւ վախճանը իբրեւ այդ (աստուածներու մահը, անհետացումը): Ըստ էութեան՝ արուեստը աստուածներու վախճանին փորձընկալումն է: Երբ Մարքս բազմաթիւ անգամներ կը շեշտէ Վուկանին, Արամագդին, Հերմէսին հակադրութիւնը ելեկտրական սիւներուն, վայրաշարժներուն, տպարանային գործիքներուն, նպատակը գոյացութիւններու միջեւ հակադրութեան մը ցուցադրումը չէ անշուշտ, կամ ո՛չ միայն այդ: Եթէ ոչ՝ ի՛նչ միամտութիւն պիտի ըլլար: Այդ կրկնութիւններուն ետին կը գործէ հեղինակէն անկախ՝ արուեստի որոշադրում մը որպէս *վախճանի փորձընկալում*: Ինչ որ տարբեր երանգով մը կը գունատրէ նախորդ հանգրուանին ըսուածը: Արւեստին միջոցաւ է, որ կը յիշուին աստուածները: Արուեստը կրօնին յիշողութիւնն է ու կրօնին վերապրումը, վերապրողութիւնը: Ինչ որ ալ ըլլայ կրօնին պաշտօնը (այն աշխարհին մէջ, ուր կրօնքը տակաւին ի գօրու էր իր առասպելական հանգամանքով եւ հանգանակով), արւեստն է գայն յաւերժացնողը: Բայց յաւերժացնողը որպէս վախճանած, որպէս անցեալ, որպէս մարդկութեան մանկութիւնը: Արուեստը վերջին հաշուով՝ կրօնի յիշողութիւնն է, ըլլալով միաժամանակ՝ կրօնի *վախճանին* յիշողութիւնը, կրօնքը պահողը իբրեւ գուտ յիշողութիւն: Քայլ մը եւս կասարելով եւ հիմա հակառակ ուղղութենէն դիտելով այս ամբողջ գործողութիւնը, հասկնալի է որ վերջաւորութեան ընդհանուր ըմբռնում մը կը տիրապետէ Մարքսի մէջբերուած տողերուն մէջ, որպէս արուեստին կողմէ ընկալուած կամ ընկալելի: Արուեստ եւ վերջաւորութիւն կը պատասխանեն եւ կը համապատասխանեն իրարու: Այս համապատասխանութեան ընդհանուր սկզբունքը պիտի կոչենք «գեղագիտական սկզբունք»:

Ուրեմն կրօնքը վերջացած է թէ ո՛չ: Այո, անպայման վերջացած է: Ո՛չ մէկ ձեւով վերադարձ մը յղանալի է ու հնարաւոր է դէպի հին աստուածները: Կտրուած ենք առասպելաբանութենէն, մէկ անգամ ընդ միշտ, կորսնցուցած ենք գայն: Կ'ապրինք երկաթուղիի, Roberts et Coի, Crédit Mobilierի, Printinghouse Squareի, օրաթերթերու ու պարբերաթերթերու ժամանակաշրջանը: Տրուած ենք նարտաբարարութեստական ֆաղափներու անապատներուն մէջ: Մատնուած ենք արտադրողական ուժերու նոր պայմաններուն: Դատապարտուած ենք անառասպել եւ անկրօն մնալու այլեւս: Այդ ամէնը մոռցուած է նոյնիսկ: Կամ աւելի ճիշդ մոռցուած պիտի ըլլար եթէ չըլլար արուեստը, որպէսզի չմոռնանք գոնէ էականը՝ մոռացութիւնը: Եւ եթէ գարմանալի թուին Մարքսի գրչին տակ այս Դանիել Վարուժանեան եւ Զարեհնցեան բնա-

նիւթերը, դիցարանական կրօնքին հանդէպ այս արթուն մտահոգութիւնը, կրօնքի կորուստին նկատմամբ այս յափշտակութիւնը, գրեթէ մտասեւեռումը, կը յիշեցնեմ միայն որ հետապնդածս քարոզչական խօսք մը չէ, մարքսիզմի գիտական վարդապետութիւնը չէ: Մէկն ու միւսը, փառք Աստուծոյ, լիուլի փոխանցուեցան սերունդերու վրայով, 70 տարի, Սովետական Միութեան մէջ եւ այլուր: Հետապնդածս փաստօրէն գեղագիտական սկզբունքին գործարկումն է ժԹ. դարու առաջին տասնամեակներէն մինչեւ Չարեանց, գործարկում մը որուն ենթարկուած էր նոյնիկա Կարլ Մարքսը:

Դ.- «Յունական արուեստը կ'ենթադրէ յունական առասպելաբանութիւնը, այսինքն՝ ժողովրդական երեւակայութեան կողմէ (Volksphantastic) արդէն իսկ գեղարուեստական եղանակով անգիտակցաբար վերաշխատուած բնութիւնը եւ ընկերային կերպերը: Այդ է իր նախանիւթը»: Ահաւասիկ բնութիւն մը որ կը վերաշխատուի ժողովրդական երեւակայութեան կողմէ, որ կը խօսի առասպելական կերպարներուն մէջ, եւ արուեստ մը որ այդ երեւակայութեամբ վերաշխատուած բնութեան ժառանգորդն է: Անծանօթ բնանիւթեր չեն ասոնք: Բանակ պահ մը առաջին լման, զարգացած, հանգամանաւոր «Արուեստի փիլիսոփայութիւն»ը, որ երբեւիցէ հրամցուած է հրապարակին վրայ: Խօսքս Շելլինկի *Արուեստի փիլիսոփայութիւն* գործին մասին է, տրուած որպէս դասընթացք Իենայի մէջ առաջին անգամ ըլլալով 1802-1803ին, այսինքն շրջանի մը երբ Շելլինկ տակաւին շատ մօտ էր Շլէկըր եղբայրներու շրջանակին ու իր մտքին մէջ ունէր այդ շրջանակին բոլոր վիճարանութիւնները նոր առասպելաբանութեան ինչպէս հնադարեան եւ արդիական արուեստներու էութեան շուրջ: Դասընթացքը անտիպ պիտի մնար մինչեւ Շելլինկի մահը եւ պիտի տպուէր միայն իբրեւ յետ մահու հրատարակութիւն փիլիսոփային տղուն կողմէ, 1859ին: Հետեւաբար Մարքս չէր կրնար տեսած ըլլալ զայն երբ 1857ի Յառաջաբանը կը գրէր: Բայց կեանքին վերջին տարիներուն, Շելլինկ դասաւանդած էր Պերլինի մէջ մասնաւորաբար «Առասպելաբանութեան փիլիսոփայութեան» շուրջ, ու ամէն պարագայի՝ Մարքս ատոր ալ պէտք չունէր հասանաբար գիտնալու համար, թէ ի՞նչ կ'ըսուի արուեստի մասին Վիպապաշտներու շրջանակէն ներս:

Ուրեմն 1802-1803ի արուեստի փիլիսոփայութեան նուիրուած դասընթացքին մէջ, հոն ուր կը կարծէիք որ մեզի պիտի խօսուէր արուեստի մասին, կը տեսնեմք որ Շելլինկ տասնեակներով էջեր կը նուիրէ ո՛չ թէ արուեստին, այլ՝ առասպելաբանութեան, առասպելական աստուած-

Զարբնց եւ յեղափոխութիւնը

նեբուն: Երկու ուղղութեամբ կը դրուի կապակցութիւնը: Նախ՝ «Որ-
եւէ աստուածային կերպաւորումի հիմնական օրէնքը գեղեցկութեան
օրէնքն է»⁴³ (Das Grundgesetz aller Götterbildung ist das Gestz der Schönheit):
Ճիշդ է՝ աստուածային ամէն տեսակի կերպաւորում, կ'ըսէ Շելլինկ,
բայց անշուշտ յստակ է որ իր խօսքը առասպելական կրօնքին մասին
է: Առասպելական կրօնքը արտայայտութիւնը փոյս կ'առնեմ Դանիէլ
Վարուժանի քիչ ծանօթ մէկ գրութեանէն (կարելի է ըսել նոյնիսկ՝ սե-
ւագրութեանէն) կրօնքներու մասին, որ թեւեւ հայերէն գրուած՝ սակայն
յայտնօրէն արդիւնք մըն է Կանտի իր ընկերային եւ մարդաբանական
գիտութիւններու ուսանող ըլլալուն: Այդ գրութեան մէջ՝ Վարուժան
իրարու կը հակադրէ ի միջի այլոց՝ առասպելական կրօնքները (հեթա-
նոսութիւնները) եւ աստուածաբանական կրօնքները (որոնց կարգին
անշուշտ՝ հրէութիւնը): Ուրիշ բաներով թարգմանել ուզէինք եթէ հոս
ըսուածը, պիտի ըսէինք՝ կրօնքին սկզբունքը (թէ սկզբնաւորութիւնը)
գեղարուեստական է, կամ՝ գեղագիտական է: Ճիշդ նոյն իմաստով, եւ
այս անգամ բանաստեղծականօրէն, նոյն Վարուժանը կը գրէր հետե-
ւեալը. «Լոյսը մարմարն է երկնային հանքերուն / որոնց մէջ Արուես-
տն իր անմահ երագով / Կը փանդակէ ձիւնամարմին աստուածներն»⁴⁴:
Բայց քիչ մը անդին Արուեստի Փիլիսոփայութեան նուիրուած դասըն-
թացքին մէջ, Շելլինկ կը գրէ. «Առասպելաբանութիւնը որեւէ
արուեստի անհրաժեշտ պայմանն է եւ առաջին բնանիւթը» (Mythologie
ist die notwendige Bedingung und der erste Stoff aller Kunst⁴⁵), ուր այս ան-
գամ արուեստը եւ առասպելաբանութիւնը կ'առն չուից կարծէք պատ-
մականօրէն: Կայ այսպէս շրջանառութիւն մը առասպելական կրօնքին
եւ «գեղագիտական սկզբունք»ին միջեւ: Ոչ միայն, ինչպէս ըսինք,
կրօնքի սկզբնաւորութեան կայ արուեստը որպէս «սկզբունք», գեղեց-
կութեան օրէնքի մը կերպարանքով: Բայց նոյն ինքն արուեստը, այս
անգամ՝ իր գործառական բնոյթով, կ'ենթադրէ կրօնքը, եւ ուրեմն
կ'ենթադրէ կրօնքին վախճանը: Այդ շրջանառութիւնն է, որ կը հիմնէ
Շելլինկի եւ Շլէյկերի հասարակաց կոչը դէպի «նոր առասպելաբա-
նութիւն» մը: Յայանի է, կը յուսամ, թէ ինչպէ՛ս Մարքս բառ առ բառ
կը կրկնէ արուեստի վիպապաշտ որոշադրումը վերը ընթերցուած իր

⁴³ Շելլինկը կը կարդամ 1927ին հրատարակութեան մէջ, *Schellings Werke*, պատրաստուած Manfred Schröterի կողմէ, հրատ. C.H.Beck, Միւնխըն, հատոր Գ., էջ 417-418:

⁴⁴ Դանիէլ Վարուժան, *Երկերի Լիակատար ժողովածու*, հատոր Բ., Երեւան, Գիտութիւնների Ակադեմիա, 1986, էջ 90:

⁴⁵ Շելլինկ, նշ. հատոր, էջ 425:

1857ին էջին մէջ: Ահաւասիկ հուժկու եւ անդիմադրելի կառոյց մը: Կրօնքը կը վախճանի արուեստին մէջ: Արուեստը այդ վախճանը կ'արձանագրէ: Արուեստը կրօնքին սուգն է: Բայց անշուշտ այդ ձեւով եւ փոխադարձաբար՝ կրօնքը կը յաւերժանայ արուեստին մէջ: Արուեստի եւ կրօնքի փոխյարաբերութիւնը կառավարող այս կառոյցը վիպապաշտներուն կողմէ ստեղծուած հզօրագոյն կառոյցն է, որմէ անշուշտ նոյնիսկ Մարքս չէր կրնար ազատիլ: Բնական է հետեւաբար, որ Ջարենցը պիտի հմայուէր իր մէջբերած տողերուն կատարեալ երկդիմութեամբ: Արուեստը առասպելաբանական աշխարհին վախճանը կ'արձանագրէ: Այդ է իր էութիւնը: Հին կառուցուածք, որմէ վերջապէս եւ վերջնականապէս պէտք է ձերբագատուինք: Ուրեմն՝ վե՛րջ տալ արուեստին: Ահաւասիկ արմատական ֆուքուրիզմը: Որուն դատին համար որպէս վկայ եւ հեղինակութիւն կանչուած է Մարքսը: Բայց մէջբերուածը միեւնոյն ժամանակ՝ Մարքսի բոլոր գրածներուն մէջ՝ ամենէն վիպապաշտ գունաւորում ունեցող հատուածն է, անխուսափելիօրէն: Այսպէս է, որ Մարքսը կը հանուի Մարքսին դէմ: Իսկ ինչո՞ւ անխուսափելիօրէն: Որովհետեւ արուեստին վերջաւորութիւնը ուզողը պէտք է ուզէ նաեւ արուեստը իբրեւ վերջաւորութիւն, իբրեւ վերջաւորութեան փորձնկալում: Այդքան ալ դիւրին չէր վերջ տալ արուեստին, մտածել վերջաւորութիւնը: